

«ԱՄԲՈՂԱԿԱՆ ՍԻՐՈՎ ՈՒ ՀԱԽՏԵՐՈՎ». ՍՈՒՐԻՈՅ ԱՌԱՋԻՆ ՏԻԿՆՈՅ ՆՈՒՐՈՒՄԾ ՀԱՄԵՐԳ

Մայիսի 25-ին Ռամատանի օրհնաքեր ամիսներուն զուգարդիպութան ուրախ առիթով, Բերիոյ Դայոց Թեմի Ազգ. Առաջնորդարանը կազմակերպեց հոգեւոր երաժշտութեան նուիրուած երեկոյ, որ տեղի ունեցաւ Կիրակի, 2 Յունիս 2019-ին, Դալեպի Սրբոց Բառասնից Մանկանց Մայր եկեղեցւոյ մէջ:



Երեկոյին ընթացքին հանդես եկաւ Դամազգայիի «Չուարթնոց» երգչախումբը, գեղարուեստական ղեկավարութեամբ մաեսթրա Գայիանէ Սիմոնեան-Տերեանի, դաշնամուրի ընկերակցութեամբ Ռուզան Պարսուսեանի:

Երեկոյին ներկայ էին ԴՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տեր Խաչատուրեան, Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ներկայացուցիչ Դոգշ. Տեր Յովակիմ Աբեղայ Բանճարճեան, ԴԴ Դալեպի Գլխաւոր Դիւպատոս Արմէն Սարգսեան, Սուրիոյ խորհրդարանի անդամ Ժիրայր Ռէիսեան, Դայ Կաթողիկէ Դամայնքի ներկայացուցիչ Տեր Կոմիտաս Զիյ. Տատաղեան, Դայ Աւետարանական Դամայնքի Պետ Վերապատուելի Յարութիւն Սելիմեան, Ազգ. Կեդր. Վարչութեան ներկայացուցիչ Դրաչ Յակոբեան, Դալեպի Բաղաքային Խորհուրդի, Նահանգային Խորհուրդի, Պաաս Կուսակցութեան Դալեպի գլխաւոր քարտուղարի, Նահանգային Խորհուրդի Գործադիր Մարմնի ներկայացուցիչներ, ԴԴ Մարդասիրական օժանդակութեան խումբի մասնագետներ, Բերիոյ Դայոց Թեմի Ազգ. Իշխանութեան, Խալեպահայ միութիւններու ներկայացուցիչներ, քրիստոնէայ եւ իսլամ հրաւիրեալներ:

Դամերգը նուիրուած էր Սուրիոյ Առաջին Տիկնոջ՝ Ասմա ալ Ասատին:

Բացման խօսքով ճեմնա Տաուլէ ըսաւ. «Այս համերգը նախ մեր շնորհակալութեան արտայայտութիւնն է Սուրիոյ նախագահին եւ Առաջին Տիկնոջ: Ընտրեցինք «Ամբողջական Սիրով եւ Դաւատքով» խորագիրը, որովհետեւ համերգը տեղի կ'ունենայ մայիսեան եւ Ռամատանի զուգարդի ամսուան մէջ, իսկ մենք Աստուծոյ հաւատքը սիրոյ եւ համերաշխութեան մեր ուղին կը համարենք: Ընտրեցինք սեր խորհրդանշող վերնագիր, որովհետեւ համերգը նուիրուած է Սուրիոյ Առաջին Տիկնոջ, որուն սիրոյ ապրումները բալասան հանդիսացան նահատակ զաւակ նուիրաբերող իւրաքանչիւր մօր, ինչպէս նաեւ իւրաքանչիւր վիրաւորի, որուն արիւնը շաղախուեցաւ Սուրիական Դայրենիքի հողին»:

Ապա երգչախումբը բարձրորակ կատարումով յաջորդաբար մեկնաբանեց Կոմիտասի, Մակար Եկմալեանի, Խորէն Մէլիսանճեանի, Զայքովսկիի, Կիվալտիի, Դենտըլի մշակած հոգեւոր երգերէն ընտրանի մը եւ արաբերէն ու ասորերէն հոգեւոր երգ մը:

Դոգեպարար այս համերգին աւարտին իր պատգամը ուղղեց Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ներկայացուցիչ Դոգեշնորի Տեր Յովակիմ Աբեղայ Բանճարճեան, որ դիտել տուաւ, թէ սիրոյ եւ հաւատքի արտայայտութիւն հանդիսացող այս համերգը երկու խորհուրդ կը մարմնաւորէ՝ մեր հաւատարմութիւնը եւ երախտագիտութիւնը Սուրիոյ պետութեան ու ժողովուրդին: Յատկապէս այն իրականութեան համար, որ Դայոց Յեղասպանութենէն ճողոպարած մեր ժողովուրդի զաւակները ոչ միայն ապաստան գտան սուրիական հողերուն վրայ, այլեւ արժանացան Սուրիոյ ժողովուրդին սիրոյն եւ վստահութեան ու ծառայեցին այս երկրին, սատարեցին անոր վերելքին:

Դոգեշնորի Դայր Սուրբը իր խօսքը եզրափակելով շնորհակալութիւն յայտնեց «Չուարթնոց» երգչախումբին, անոր ղեկավարին ու դաշնակահարին, դիտել տալով, որ «Չուարթնոց»ը պատերազմի տարիներուն կանգուն մնաց ու շարունակեց ծաղկեցնել սուրիահայութեան մշակութային կեանքը:

Ապա Դայր Սուրբը արօթք բարձրացուց առ Աստուած Առաջին Տիկնոջ առողջութեան եւ սուրիական հայրենիքի խաղաղութեան համար:

ՀԱԼՎՈՒՄԱՅԻՆ ՓԱՌԱՆՈՒԹ ԶԱՆԴԻՍՈՒԹԱՄԲ ՏՕՆԵՅ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԿԵՐՏՄԱՆ 101-ԱՄԵԱԿԸ

ՅԱԿՈԲ ՏԵՐ ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ «ՊԱՐՏԻՆԵ ԴԱՍԱԽՄԲՈՒԼ ՈՒ ՉԻՐԱՐ ԱՄԲՈՂԱՑՆԵԼՈՎ, ԲՈԼՈՐԻՆ ՈՒԹԵՐՈՒՆ ՄԵԿՏԵՐՈՒՄՈՎ ՊԱՅՊԱՆԵԼ ՈՒ ԶՕՐԱՑՆԵԼ ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ»

Շաբաթ, 1 Յունիս 2019-ին, Դալեպի «Գ. Եսայեան» սրահին մէջ արժանավայել հանդիսութեամբ յիշատակուեցաւ Դայաստանի անկախութեան 101-ամեակը, կազմակերպութեամբ Դայ Երիտասարդաց Միութեան:



Դայ ժողովուրդի յաղթական այս փուլը լուսարձակի տակ առնող տոյն ձեռնարկին իրենց ներկայութեամբ յատուկ երանգ տուած էին՝ այս առիթով Դայաստանէն ժամանած ԴՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ ընկեր Յակոբ Տեր Խաչատուրեան, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ներկայացուցիչ Դոգեշնորի Դայր Յովակիմ Աբեղայ Բանճարճեան, Դայ Կաթողիկէ Դամայնքի ներկայացուցիչ Տեր Կոմիտաս Զիյ. Տատաղեան, Սուրիոյ Դայ Աւետարանական Դամայնքի Պետ Վերապատուելի Յարութիւն Սելիմեան, ԴԴ Դալեպի Գլխաւոր Դիւպատոս Արմէն Սարգսեան, Սուրիոյ խորհրդարանի երեսփոխան Ժիրայր Ռէիսեան, Ազգային Կեդրոնական Վարչութեան անդամ Դրաչ Յակոբեան, հայկական կազմակերպութիւններու, Բերիոյ Դայոց Թեմի ազգային մարմիններու, միութիւններու եւ հաստատութիւններու ներկայացուցիչներ եւ հոծ բազմութիւն մը:



Լուսին Ապաճեան-Զիլ Աբօշեան
 Շաբ.՝ Էջ 16

ՆԱՀԱՏԱԿ ԸՆԿԵՐ ՈԱՅՑԻ ՊԶԱՔՃԵԱՆԻ ՅԻՇԱՏԱԿԸ ԱՆՄԱՀԱՅԱՒ

Իր հիմնադրութեան օրէն իսկ Դայ Յեղափոխական Դաշնակցութեան ղեկավարները, սեփական օրինակով, նոյնիսկ մահուան գնով, ծառայած են ժողովուրդին:

Արդարեւ, անմար պահելու համար Դալեպի հայկական թաղերու ինքնապաշտպանութեան ղեկավար, նահատակ ընկ. Ռաֆֆի Պէպճեանի յիշատակը, Երկուշաբթի, 3 Յունիս 2019-ի առաւօտեան, նահատակին արիւնով ոռոգուած Ազգ. Զարէն Եփփէ Ճեմարանի շրջափակէն ներս, տեղի ունեցաւ նահատակ ընկ. Ռաֆֆի Պէպճեանի շրջափակէն ներս, տեղի ունեցաւ նահատակ ընկ. Ռաֆֆի Պէպճեանի շրջափակէն ներս, տեղի ունեցաւ նահատակ ընկ. Ռաֆֆի Պէպճեանի շրջափակէն ներս:



Յուշիկ Ղազարեան
 Շաբ.՝ Էջ 4

Խմբագրական

ՄՏԱԽՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԽՍՈՒՐ

Հայրենի լրատուադաշտը, նոյնիսկ քաղաքական դաշտը ողորդած անպատշաճ որակումները, հայիոյանքներն ու բարոյական արժեքներն ունենալու արժանապատիվը...

Այս դատապարտելի երեւոյթը պահ մը մտածել կու տայ, թէ ո՞վ կը շահի այս խեղդատակութենէն: Ինչո՞ւ մեր երկրին ու ժողովուրդին դիմաց ցցուող իսկական հարցերէն, մարտահրաւերներէն ու անոնց լուծումներուն ուղղուած գործընթացներէն կը շեղի հասարակութեան ուշադրութիւնը:

Մտահոգիչ այս երեւոյթին դիմաց, սակայն, ինչո՞ւ լուռ կամ զգուշաւոր կը մնայ մտաւորականութեան նկատառելի մէկ տոկոսը: Ինչո՞ւ վերջին տարիներուն մամուլը, յատկապէս ոչ-աւանդական, վերածուած է սոսկ լրատուամիջոցի, քաղաքական պայքարի գործիքի ու զգալի համեմատութեամբ նուազիլ սկսած են առաջնորդող յօդուածները, գաղափարական քննարկումները, պատկերասփիւռային առողջ բանավեճերը ու մտային այն ճիգը, որով կը փորձենք խօսիլ գործի մը խորքին, արժանիքներուն եւ թերութիւններուն մասին:

Արդիական միջոցներու կիրարկումը չի պայմանաւորուիր խօսքի որակական անկումով: Երբե՛ք: Ընդհակառակն՝ համացանցն ու հաղորդակցութեան տարբեր միջոցները խօսքի բեմը դառնալու են նաեւ մտաւորական այն խաւին, որ անկախ իր քաղաքական ուղղութենէն, ճշգրիտ մատնանշումներով կ'անկարկէ թերութիւններուն, կառուցողական քննադատութեամբ նոր ուղիներ կը բնակայ եւ խորքային վերլուծումներով բնականաբար գերծ կը պահէ մամուլն ու հասարակութիւնը անվստահութեան ալիքներէ ու կեանք կու տայ մեր հաւաքականութեան:

Ո՞ր պէտք է որոնել, ուրեմն, մտաւորականութեան նկատառելի մէկ համեմատութեան լռութեան պատճառը... Ազատ խօսքի կաշկանդումներուն մէջ, ամէն երեւոյթ քաղաքականացնելու ընդհանրացած ախտի՞ն մէջ, մտաւորականութեան անհրաժեշտ կարելորութիւնը չընծայելու նեղմտութեա՞ն մէջ:

Ինչ ալ ըլլան պատճառները, սակայն, ներկայ պայմանները կը թելադրեն լայն տեղ տալ մտաւորականութեան, վերականգնել հայկական լրատուադաշտին առաջնորդող դերը՝ որպէսզի պահպանուի փոխադարձ հանդուրժողութիւնը, ընդդիմութիւն-իշխանութիւն առողջ երկխօսութիւնը, եւ մենք բարի նախանձով չդիտենք յառաջացած երկիրներու մէջ քաղաքական գործիչներու, մտաւորականներու գրոյցներն ու հասարակութեան մը հաղորդակցութեան որակը բնորոշող գուսպ քննարկումները:

«Գ.»

ՍՈՒՐԻԱԿԱՆ ՄԱՍԼՈՅ ՏԵՍՈՒԹԻՒՆ

Սուրիական մամուլը ընթացիկ շաբթուան մէջ հետեւեալ լուրերը լուսարձակի տակ առաւ:

Երկուշաբթի, 3 Յունիս 2019-ին, «Ալ Ուստա» թերթին համաձայն, սուրիական բանակը դեմ դրաւ Հոմսի արեւելեան արուարձանին մէջ գըտնուող Թայֆուր ռազմական օդակայանին ուղղութեամբ Իսրայէլի արձակած հրթիռներուն, վար առնելով երկու հրթիռ: Աղբիւրին համաձայն, արձանագրուեցաւ մէկ զոհ, երկու վիրաւոր եւ նիւթական վնասներ:

-ՍԱՆԱ լրատու գործակալութիւնը յայտնեց, որ Երկուշաբթի, 3 Յունիս 2019-ին, Սուրիոյ Նախագահ Պաշտարալ Ասատ ընդունեց Սերպիոյ Ուղղափառ Եկեղեցւոյ Պատրիարք Էրիանսը եւ անոր ընկերակցող պատուիրակութիւնը, ներկայութեամբ՝ Անթաքիոյ եւ համայն Արեւելքի յոյն ուղղափառ եկեղեցւոյ Իւհաննա Եազճի պատրիարքին: Հանդիպումին ընթացքին Ասատ շեշտեց, որ արտաքին ուժեր միջամտելով տարածաշրջանի երկիրներու ներքին հարցերուն, անոնց ինքնիշխանութիւնն ու ազատութիւնը խլել փորձեցին եւ տուեալ երկիրներու ժողովուրդներուն ընկերային հիւսուածքը քայքայելու համար պայքարեցան՝ յանուն իրենց ծաւալապաշտական Նապտակներուն: Այնուհետեւ որոշ երկիրներու ժողովուրդներուն դիմադրութիւնն ու մաքառումը ենթահող դարձաւ տեղական ուժերու միջեւ արդիւնաւետ երկխօսութեան եւ գործակցութեան:

Իր կարգին Էրիանսու դիտել տուաւ, որ Սուրիա կարողութիւն ունի դժուարութիւնները յաղթահարելու եւ իր պատմական դերը վերականգնելու, որպէս խաղաղութիւնն ու համերաշխութիւնը գործնապէս գնահատող երկիր:

-Քաղաքական գետնի վրայ, սուրիական «Ալ Ուստա» թերթը հաղորդեց, որ Սուրիոյ Արտաքին գործոց Նախարարութիւնը զոյգ Նամակներ ուղղարկեց ՄԱԿ-ի Անվտանգութեան Խորհուրդին եւ ՄԱԿ-ի Ընդհանուր քարտուղարին, պահանջելով անմիջապէս դատապարտել Սուրիոյ մէջ զինեալ ահաբեկչական խմբաւորումներուն իրարայայտորդ յարձակումները, որոնք թիրախ կը դարձնեն ապահով բնակչութիւնը: Նախարարութեան համաձայն, ՄԱԿ-ի Անվտանգութեան Խորհուրդին անդամ, յատկապէս արեւմտեան, պետութիւններն ու ԱՄՆ կը շարունակեն սուրիական բանակին եւ անոր դաշնակից ուժերուն մասին ապատեղեկատուութիւն տարածել՝ յայտնելով որ բանակը Իտիլիայի եւ այլ նահանգներու մէջ թիրախ կը դարձնէ բնակչութիւնը: Ցաւ ի սիրտ ՄԱԿ-ի պատասխանատու կարգ մը մարմիններ կը շարունակեն անհիմն տեղեկութիւններով արդարացնել «Ճապիաթ ալ Նուսրա» ի զինեալ ահաբեկչական խմբաւորումներուն բռնարարքները:

-Տնտեսական գետնի վրայ, սուրիական «Տամ Փրես» կայքը վկայակոչելով ամերիկեան «Fox News» պատկերասփիւռի կայանին յայտնեց, որ Սուրիոյ եւ Իրաքի միջեւ «սահմանային միջանցք» պիտի բացուի, աւելցնելով, որ Սուրիոյ արեւելեան Պուքամալ քաղաքին մէջ նոր միջանցք կառուցելու աշխատանք կը տարուի:

ԲԵՐԻՈՅ ՆԱՅՈՅ ԹԵՄԻ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ 166-ՐԴ ՆԻՍՏ
Բերիոյ Հայոց Թեմի Ազգային Երեսփոխանական Ժողովի 166-րդ նիստը գումարուեցաւ Կիրակի, 2 Յունիս 2019-ի միջօրեի ժամը 12:30-ին, Ազգ. Առաջնորդարանի դահլիճէն ներս, ներկայութեամբ Թեմի երեսփոխաններուն, Ազգային Կրօնական Ժողովի եւ Ազգային Վարչութեան կազմերուն:
Նիստը յատկացուած էր Բերիոյ Հայոց Թեմի նոր Թեմակալ Առաջնորդի ընտրութեան:
Ազգային Երեսփոխանական Ժողովի 166-րդ նիստը սկսաւ Արժ. Տ. Յունիկ Ա. Էհնյ. Սեդրաքեանի աղօթքով, ապա ընթերցուեցաւ ՆՍՕՏՏ Արամ Ա. կաթողիկոսին Նամակը, ուր Նորին Սրբութեան կողմէ առաջարկուած էր Թեմի նոր Առաջնորդի ընտրութեան պարագային թեկնածուներու եռանուն ցանկ:
Յետ կայացած խորհրդակցութեանց եւ կարծիքներու փոխանակման, Ազգ. Երեսփոխանական Ժողովի 166-րդ նիստը միաձայնութեամբ Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդ ընտրեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միաբան՝ Գերաշնորհ Տ. Մասիս Եպս. Չոպույեան:
Բերիոյ Հայոց Թեմի նոր Առաջնորդին ընտրութիւնը ընդունուեցաւ ծափողջոյններով, դօղանջեցին Սրբոց Բառասնից Մանկանց Մայր Եկեղեցւոյ զանգերը:
Նիստը փակուեցաւ «Պահպանիչ»ով եւ «Կիլիկիա» մաղթերգի համախումբ երգեցողութեամբ:
Բերիոյ Հայոց Թեմի Ազգային Երեսփոխանական Ժողով Հալէպ Կիրակի, 2 Յունիս 2019



Լուրեր Հայաշխարհին

ՆԻԿՈՒ ՓԱՆԻՆԵԱՆ. «ԽՍՏՕՐԵՆ ԿԸ ԴԱՏԱԴԱՐՏԵՄ ԲՈՆՈՒԹԵԱՆ ԻՐԱՔԱՆՉԻՐ ԴՐՍԵՒՈՐՈՒՄ»



«Երկիր» կը հաղորդէ, որ Չորեքշաբթի, 5 Յունիսին խորհրդարանին մէջ 2018-ի պետական պիւտճէի կատարողականի քննարկումին ընթացքին, վարչապետ Նիկոլ Փաշինեան խօսեցաւ նաեւ բռնութեան մասին: Վարչապետը դիտել տուաւ, որ բոլորին համար ալ մեծագոյն առաջնահերթութիւններէն մէկը բռնութենէ գերծ հասարակութիւն ունենալն է, ապա անէցուց, որ Հայաստան բռնութենէ գերծ երկիր է:

«Օրինակատեղի պէտք է ձեւաւորենք բռնութենէ գերծ հասարակութեան տեսլականը, եւ բռնութեան այն դրսեւորումը, որ տեղ գտած է ՀՀ-ի մէջ, իմ գնահատականով, լուսանցքային, յետցնցումային երեւոյթ է: Որեւէ

կասկած չկայ, որ բռնութիւն քարոզող եւ բռնութիւն գործադրող ուժերն ու անձերը, անկախ իրենց հանգամանքէն թէ իշխանութեան կամ ընդդիմութեան համակիրներ են, դուրս պիտի մղուին հասարակական եւ քաղաքական կեանքէ: Ի հարկէ, եթէ դուրսմղումի ընթացքը տեղի պիտի ունենայ հանրային քայլերու իրեն արդիւնք, ատիկա այլ պատմութիւն է, իսկ եթէ պէտք է իրաւապահ մարմինները արծագանգ են անոր, ատիկա բոլորովին այլ գործընթաց է», ըսաւ վարչապետը:

Փաշինեան ընդգծեց, որ, իբրեւ ՀՀ վարչապետ, խստօրէն կը դատապարտէ բռնութեան իւրաքանչիւր դրսեւորում: «Բռնութեան որեւէ դէպք, որեւէ դրսեւորում, որեւէ քարոզ, ատելութեան որեւէ դրսեւորում ՀՀ-ի մէջ տեղ չունի եւ պէտք չէ ունենայ: Կը կարծեմ, որ այս առումով ՀՀ-ի մէջ կայ հանրային համաձայնութիւն, որ ատիկա պէտք է արտայայտուի պետական հիմնարկներու գործունէութեան մէջ», եզրակացեց ան:

ԱՐԾՈՒԿ ՄԻՆԱՍԵԱՆ. «Կ'ԱԿՆԿԱԼԵՆԵՔ, ՈՐ ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆԸ ԺԱՄ ԱՈՒՋ ԼԱՐՈՒՄՈՒԹԻՒՆԸ ԼԻՃՔԱԹԱՓԵԼՈՒ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԵԱՄԲ ՀԱՆԴԵՍ ՓԱՅ»

«Երկիր».- ՀՀ-ի Գերագոյն Մարմինի անդամ Արծուիկ Մինասեան, որ այցելած էր ոստիկանութեան կեդրոնի բաժին, ուր «Ես ծեծած եմ» ինքնաբերական բողոքի արարքը տեղի կ'ունենար: Լրագրողներու հետ գրոյցի ընթացքին յայտնեց, որ անօրինակութիւնը եւ այլանդակութիւնը, ամիսներ շարունակ թե՛ եթերները, թե՛ ընկերային ցանցերը կլանած են, եւ ատելութիւն կը սերմանեն:



Ան յայտնեց, որ երկար ժամանակէ ի վեր Արցախեան ազատամարտի հերոսներու դէմ հրապարակային կոչեր կը հնչեն, նաեւ հրապարակային սպառնալիքներ՝ Արցախեան ազատամարտի խորհրդանիշ Պարզ եւ սրբազանին, Արցախի նախագահին եւ Արցախեան պատերազմին մարտնչած հայորդիներու հասցէին:

Արծուիկ Մինասեան ըսաւ. «Եւ աս բոլորէն ետք, իշխանութիւններէն ակնյայտօրէն կը լսենք անտարբեր, հրահրող կոչեր: Հետեւաբար բնական է, որ հասարակութեան մէջ պիտի ըլլան նաեւ ընդդէմը: Մարդիկ, տեսնելով այս անգործութիւնը, իրաւունքի ինքնապաշտպանութեան ճամբաներ կ'որոնեն: Այս երեւոյթը կրնայ նաեւ շարունակական բնոյթ կրել: Պատահածներուն թիւ մէկ պատասխանատուն գործող իշխանութիւնն է: Պէտք է ժամանակին կանխուէր այն այլանդակութիւնը, որ հրապարակայնօրէն կը հնչէր: Մինչդէռ իշխանութիւնը կը ցուցաբերէր քար լռութիւն, նոյնիսկ արժանապատիւ քաղաքացի համարուող, բայց իրականութեան մէջ ոչ մէկ արժէքային համակարգ ունեցող անձանց դատապարտելու համար քաղաքական յայտարարութեամբ հանդէս չէկաւ: Ընդհակառակն. ան կը թոյլատրէ, կը հիմնաւորէ, թէ ժողովրդավարական ճանապարհով կը շարունակէ, եւ ամէն մէկը ինչ որ ուզէ, կրնայ ըսել, որուն արդիւնքով ալ հրապարակային

վիրաւորանքն ու սպառնալիքը առօրեայ երեւոյթ կը դառնան: Իսկ պատասխանն ալ այսպէս պիտի ըլլայ: Կոչ կ'ուղղեն իշխանութիւններուն, որ օր առաջ վերջ տրուի այս վիճակին: Անհրաժեշտ է դատապարտել եւ հետեւողական ըլլալ անհանդուրժողութիւն եւ թշնամութիւն սերմանող վարքագիծին նկատմամբ, որ այսօր կը տիրէ մեր երկրին մէջ»:

Անոր համաձայն, 130 տարեկան քաղաքական ուժը ինչ-որտեղ նաեւ չի կրնար ինքնուրուի լինել, թէ հրապարակային այլանդակութիւնները համարժեք արծագանգ չեն ստանար: Երբ այսօր քաղաքացիները ոստիկանութեան բաժին ինքնաբերական կը ներկայանան եւ միջադէպի պատասխանատուութիւնը իրենց վրայ կ'առնեն, կը նշանակէ, որ այս երեւոյթը կրնայ անելի լայն տարածում ունենալ, հետեւաբար պէտք է բոլոր բացասական հետեւանքները կանխել:

Արծուիկ Մինասեան դիտել տուաւ. «Այսօր առաւօտեան մեր քաղաքացիները այսպիսի երեւոյթներու դէմ ինքնաբերական ընդդէմը: Ժամ առաջ գործող իշխանութիւնը պէտք է քայլեր իրականացնէ, որպէսզի բացասական դրսեւորումները չտարածուին: Մենք, այսօրուան ինքնաբերական ընդդէմը տեղեկութիւնը ստանալով, կոչ կ'ուղղենք մեր քաղաքացիներուն՝ ոստիկանութեան յանձնելու ցուցմունքներով չխանգարել, թոյլ տալ, որ ոստիկանութիւնը իր գործը ընէ: Կ'ակնկալենք, որ գործող իշխանութիւնը ժամ առաջ լարուածութիւնը լիցքաթափելու որոշակի քայլերով հանդէս կու գայ, իսկ հրապարակային սպառնալիքներ հնչեցնող, թշնամութիւն սերմանող մարդիկ իրաւական պատասխանատուութեան կ'ենթարկուին»:

ՀՕՍ-Ի ՔԱՆԱՏԱՅԻ ԵՐԶԱՆԸ 150 ՀԱՉԱՐ ՏՈՒՄԻ ԴԵՂՈՐԱՅԸ ԿԸ ՆՈՒԻՐԵ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆ



Հայ Օգնութեան Միութեան (ՀՕՄ) Զանաւայի Ծրջանային Վարչութիւնը յատուկ հաղորդագրութեամբ վր 4 Յունիսին յայտարարեց, որ համագործակցութեամբ եւ նուիրատուութեամբ Lernapharm ընկերութեան, 150.000 տոլար արժողութեամբ 2 բեռնարկով դեղորայք առաքեց դէպի հայրենիք:

Բեռնարկերը կը պարունակեն 400.000 հատ վիրաբուժական հեղուկ հականեխիչ տոպրակներ եւ 400.000 հականեխիչ ցախկներ:

Բեռնարկերու պարունակութիւնը հաւասարութեամբ պիտի բաժնուի Հայաստանի Պաշտպանութեան Նախարարութեան եւ Հայաստանի ու Արցախի հիւանդանոցներուն:

«ՀՕՄ-ը՝ իբրեւ մարդասիրական կազմակերպութիւն, գիտակցելով ճգնաժամային օրեր ապրող մեր հայրենիքի պայմաններուն, ընդմիջտ կը մնայ գորավիզ հայրենի պետականութեան, հայ գիւնդին եւ ժողովուրդին, խնամատար՝ անոնց անսահման կարիքներուն: Իր ազգանուէր գործունէութիւնը կը շարունակէ, շնորհիւ իր ծրագրերուն հաւատարմութեան ներդրումը բերող ազգայիններու անշահախնդիր աջակցութեան:

Առ այդ, ՀՕՄ-ի Զանաւայի Ծրջանային Վարչութիւնը կու գայ իր խորին շնորհակալութիւնը յայտնելու դեղորայքի նուիրատու Lernapharm ընկերութեան սեփականատեր եւ Սոնթրէալի մօտ Հայաստանի հիւպատոս Ռազմիկ Մարկոսեանին՝ իր հայրենասպաստ նուիրատուութեան համար», կը յիշուի ՀՕՄ-ի հաղորդագրութեան մէջ:

ՅԱԿՈԲ ՏԵՐ ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ. «ՄԵՆՔ ՄԵՐ ԵՐԴՄԱՆ ՆԱԲԱՏԱՐԻՄ՝ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԱՆՍԱԿԱՐԿ ՆՈՒԲՐՈՒՄՈՎ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ԿԱՄԱԲՈՐ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆԸ»

(ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ ընկեր Յակոբ Տեր Խաչատուրեանի 28 Մայիսի տօնակատարութեան ընթացքին արտասանած խօսքը)



Յարգարժան հիւրեր, սիրելի՛ ընկերներ եւ հայրենակիցներ,

28 Մայիսը հայութեան հրաշափառ յարութեան տօնն է, մեր նորագոյն պատմութեան ամենէն նուիրական էջը, որ գրուեցաւ արիւնով ու քրտինքով. անձեւ քառսէն վերածնաւ մեր պետականութիւնը, Հայաստանը վերադարձաւ համաշխարհային քարտէզին եւ հանդիսացաւ յառաջադէմ ու ընկերային արդարութեան վրայ ամբողջ խարսխուած երկիր՝ ամենէն դժնդակ պայմաններուն մէջ իսկ:

28 Մայիսը վերականգնեց հայուն արժանապատուութիւնը, աւելի քան 500 տարիներու բռնազարւեալ ընդհատումէն ետք, երբ մեր ժողովուրդը վճռեց անսահանջ պայքարիլ իր ազատ, անկախ ապրելու տարրական իրաւունքին համար: «Մահ կամ Ազատութիւն»ը իմաստաւորուեցաւ. յարատեւ պայքարի կոչը արդիւնաւորուեցաւ. մեր բազմաչարժար ժողովուրդին վերադարձաւ յոյսը եւ ստրուկի հոգեբանութիւնը անդարձ կորաւ մեր ընկճուած ազգի նկարագրէն. խիզախ, իմաստուն, վեհանձն ու արի հայը վերագտաւ իր հնամեայ արժանիքները:

28 Մայիսը Հայաստանի հանրապետութեան հիմերը դրաւ շնորհիւ դաշնակցական մարտական ու քաղաքական այն մեծ ղեկավարներուն, որոնք դիմացան ամեն տառապանքի, դիմազրուեցին ամեն մարտահրաւեր եւ ամենէն դժժան պայմաններուն մէջ ներշնչեցին հաւատը:

Եւ պատահեցաւ հրաշքը, երբ մեր թշնամիին զօրքը փոքրաթիւ հայ արիւնքներու եւ ցեղասպանութենէն նոր ճողպարած բռնքուած բեկորներուն կողմէ անակնկալի մատուցեցաւ ու խուճապահար դիմեց նահանջի: Վերջնական անեացումէ փրկուեցաւ Արեւելահայաստանը ու հոն համախմբուած արեւմտահայոց մնացորդացը:

28 Մայիսը ստեղծուած մեր հանրապետութիւնը հանդիսացաւ հիմնաքարը հորհրդային Հայաստանին ու այսօրուան վերանկախացած հայրենիքին:

Շուրջ երեսուն տարի առաջ, հոգեկան մեծ հրճուանքով ազատ ու անկախ Հայաստանին փոխանցեցինք Սփիւռքեան քստորի տարիներուն սրբութեան նման մեր պահպանած պետականութեան ու անկախութեան խորհրդանիշները՝ ճաշակով, օրհներգը, գինակշակը, ազգային գաղափարախօսութիւնը: Բայց այդ հրճուանքը միախառնուեցաւ յուսախաբութեան հետ, երբ ՀՀ առաջին նախագահը քանդեց համահայկական համերաշխութիւնը եւ բաժանարար գիծեր ստեղծեց հայրենի ժողովուրդի շերտերուն եւ Հայաստանի ու Սփիւռքի միջեւ: Նմանօրինակ կացութիւն մը կ'ապրինք այսօր, երբ հայրենիքի մէջ սեւ ու ճերմակի բաժնետէլը կը տեսնենք եւ երբեմն թոյն ու ատելութիւն կը տեղան հրապարակի վրայ՝ փոխան սիրոյ եւ հանդուրժողութեան. Վկայ՝ ՀՅԴ Բիւրոյի երկարամեայ ներկայացուցիչ ընկեր Հրանդ Մարգարեանի, անոր որդւոյն եւ թոռներուն հանդէպ ցուցաբերուած հակադաշնակցական անընդունելի մոլուցքը, որ պէտք է դատապարտուէր իշխանութեան բարձրագոյն օղակներուն կողմէ, բայց դեռ կը սպասենք...

Այսօր մենք այն բախտաւոր սերունդն ենք, որ տեսաւ Հայաստանը անկախ, Արցախը ազատագրուած, Ջալալաբադի մեր հայրենակիցները պատնէշի վրայ եւ Արեւմտահայաստանի ու Սփիւռքի մէջ իրենց արմատներուն վերադարձող թաքուն կամ ծուլուած հայերու փաղակը:

Պէտք է ազգովին արժեւորենք եւ ձեռք բխոյս չտանք պատմական այս մեծ պատեհութիւնը, որ

ՆԱՀԱՏԱԿ ԸՆԿԵՐ...

Սկիզբ՝ էջ 1

եանի դիմաքանդակին բացումը, ձեռամբ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ ընկ. Յակոբ Տեր Խաչատուրեանի, ներկայութեամբ Ազգ. Երեսփոխանական ժողովի ներկայացուցիչ Կարօ Իւզպաշեանի, միութենական ընկերներու, քահանայ հայրերու եւ նահատակ ընկերոջ ընտանիքի անդամներուն:

Դիմաքանդակին հեղինակն է հալէպահայ քանդակագործ Վարդգէս Պարսումեան:

Դիմաքանդակի բացումէն ետք, Տ. Մաշտոց Ա. Քհնյ. Արապաթեան եւ Տ. Խորէն Քհնյ. Պերթիզեան հոգեհանգստեան կարգ կատարեցին նահատակ ընկերոջ հոգւոյն, ապա Հայկազ Ասատուրեան արտասանեց իր խօսքը, լուսարձակի տակ առնելով նահատակ ընկերոջ մարդկային, ազգային ու միութենական առաքինութիւնները, շեշտելով. «Տազնապալից օրերուն, ո՛ր որ վտանգ ըլլար՝ ինք առաջին շարքերու վրայ կ'ըլլար, ո՛ր որ գործ ըլլար՝ ինք հոն էր, այլ խօսքով՝ նուիրումի իր ոգիով օրինակ դարձաւ. ո՛չ միայն իր գործակիցներուն, այլ նաեւ օտարներուն:

«Սիրելի՛ ընկ. Ռաֆֆի, Դուն նահատակուեցար, մարմնով մեզմէ հեռացար, սակայն յիշատակդ մեր սրտերուն մէջ պիտի մնայ յաւիտեան: Ընդ անունդ հայոց պատ-

տրուած է մեր ժողովուրդին իր անկախ պետականութեան վերընծիւղումով թէ՛ Հայաստանի եւ թէ՛ Արցախի մէջ:

Առիթն է վերաշեշտելու, որ մենք պատրաստ ենք զարգացնելու Հայաստանն ու Արցախը առանց որեւէ զիջումի Արցախի կամ մեր պահանջատիրութեան ճակատներուն վրայ:

Պարտինք համախմբուիլ, որպէսզի ամեն գնով պահպանենք եւ զօրացնենք մեր պետականութիւնը՝ դերերու արդար բաշխումով ու զիրար ամբողջացնելով, որպէսզի մեր համայն ուժերու կարողականութիւնը ի սպաս դնենք մեր հայրենիքին:

Պահն է նոր թափ տալու Ջալալաբադի մեր քորերու եւ եղբայրներու պաշտպանութեան, որպէսզի անոնք լիարժէքօրէն պահանջեն իրենց ազգային փոքրամասնութեան միջազգայնօրէն ամրագրուած իրաւունքները:

Եւ պարտինք Հայաստանի ու Արցախի զարգացման զուգահեռ ամրակայել Սփիւռքը, զայն դարձնելու աւելի կազմակերպ ու առաւել նպատակասլաց, քաջ գիտակցելով որ յանձնառու սփիւռքը լաւագոյն գրաւականներէն է հզօր հայրենիքի:

Մենք այդ պայքարին պատրաստ ենք, որովհետեւ իւրաքանչիւր դաշնակցական իր ազգին տոկուն գինուորն է, գաղափարական ու պինդ, աննկուն կամքով եւ անսասան հաւատքով: Մենք մեր երդման հաւատարիմ՝ պատրաստ ենք անսակարկ նուիրումով շարունակելու մեր ժողովրդային կամաւոր ծառայութիւնը:

Միաժամանակ վստահ ենք, որ ձեզմէ իւրաքանչիւրն ալ զօտեպնդուած է նոյն տեսլականով ու ամրացած նոյն վճռականութեամբ:

Արդ՝ եկէք միասնաբար ուխտենք այսօր, որ ամեն մէկս պիտի բերէ իր մասնակցութիւնը այս սրբազան գործին, իր նախընտրած, իր կարողացած ձեւով ու չափով՝ ի փառս մեր ժողովուրդին եւ ի պանծացումս մեր հայրենիքին:

մութեան ու յեղափոխութեան պատմութեան էջերուն մէջ արձանագրուած է ոսկեայ տառերով՝ մեր անմահ հերոսներուն շարքին...»:

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ ընկ. Յակոբ Տեր Խաչատուրեան այս առիթով ըսաւ. «Ընկ. Ռաֆֆիի հերոսական սիրանքները Սուրիոյ սահմաններուն մէջ չեն մնացած, այլ հասած են համայն հայութեան: Ընկ. Ռաֆֆին իր նկարագրով եւ դաշնակցական ամբողջական նուիրումով սերունդներ պիտի ներշնչէ: Այս դիմաքանդակի բացման առիթով, ձեզի կը փոխանցեմ ողջոյններն ու մարտնչները համայն դաշնակցական ընտանիքին՝ ի Հայաստան եւ ի սփիւռս աշխարհի:

«Սիրելի՛ ընկ. Ռաֆֆի,

Յիշատակդ թող ներշնչող ըլլայ: Դուն հարստացուցիր դաշնակցական հերոսներուն փաղակը: Զեզմով ոչ միայն կը հպարտանանք եւ քու օրինակիդ մէջ ոչ միայն կը տեսնենք մեր ֆետայական անցեալի շարունակութիւնը, այլ նաեւ զայն կը նկատենք մեր ապագայ շարունակականութեան երաշխիքը»:

Աւարտին, ներկաները՝ ի պատիւ նահատակ ընկ. Ռաֆֆի Պաքճեանի յիշատակին, միաձայն երգեցին «Մենք Անկեղծ Չինուոր Ենք»ը: Իւրաքանչիւր համարի հետ ձայները կը բարձրանային եւ ներկաներուն աչքերուն մէջ առաւել ուժով կը շողար վճռականութիւնը՝ ուխտելու «ծառայել երկար ժամանակ», մինչեւ ազատութիւն կամ մահ ու անկէ անդին՝ անմահութիւն...»:

ՀԱՐՑԱԶՐՈՅ

ՅԱԿՈԲ ՏԵՐ ԽԱԶԱՏՈՒՐԵԱՆ. «ՍՈՒՐԻԱՆԱՅՈՒԹԻՒՆԸ ԱՆԳԱՄ ՄԸ ԵՄ ՓԱՍՏԵՑ, ՈՐ ՕԺՏՈՒՄԾ Է ՆԱՅՈՒԹԵԱՆ ՅԱՏՈՒԿ ՏՈԿՈՒՆՈՒԹԵԱՄԲ ՈՒ ՎՃՌԱԿԱՄՈՒԹԵԱՄԲ, ԵՒ ԶԱՆՈՆՔ ՎԵՐԱԾՄԾ Է ԻՍԿԱԿԱՆ ԳՈՐԾԻ»

ՀՀ Բիւրոյի ներկայացուցիչ ընկեր Յակոբ Տեր Խաչատուրեանի Սուրիա այցելութեան ուրախ առիթը օգտագործելով, «Գանձասար», «Ռատիօ Երազ»-ին հետ գործակցաբար, հետեւեալ հարցազրոյցը ունեցաւ ընկերոջ հետ՝ ընթերցողները իրագէլ դարձնելու ՀՀ-ի մօտեցումներուն համահայկական կարեւորութիւն ներկայացնող շարք մը հարցերու շուրջ:

Ստորեւ կը ներկայացնենք հարցազրոյցը:

Ձարմիկ Պօղիկեան. - Նախ կարճ անդրադարձ մը կատարենք ՀՀ-ի 33-րդ Ընդ. Ժողովին: Որո՞նք էին ժողովին հիմնական առաջադրանքները կազմակերպական եւ ներհայաստանեան առումներով յատկապէս:

Յակոբ Տեր Խաչատուրեան. - Բնականաբար Ընդ. Ժողովը քանի մը յստակ ուղղութիւններ ճշդեց: Առաջինը՝ Հայաստանի մէջ ժողովուրդին բացուելու, առաւել շեշտադրուած ձեւով ժողովուրդին հետ

կել չէ: Մենք կը նախընտրենք կառուցողական ընդդիմութեան ձեւաչափը, որուն համաձայն այն ինչ որ ճիշդ է կը գնահատենք, իսկ ինչ որ սխալ է կը քննադատենք ու այլընտրանքային ծրագիր կ'առաջարկենք: Այլընտրանքային այդ ծրագիրներուն համար մենք յառաջացուցած ենք 11 յանձնախումբեր, որոնք ընդհանուր ոլորտներու, մարզերու մէջ տարուելիք աշխատանքներու համադրումը կը կատարեն: Գոյութիւն ունի, օրինակ, յանձնախումբ մը, որ կը զբաղի արտաքին յարաբերութիւններով, երկրորդ մը՝ պաշտպանութեան հարցերով, երրորդ մը՝ առողջապահութեան հարցերով եւ այլն...: Օգտագործելով մեր համահայկական մարդուժը, կը նախընտրենք, որ իւրաքանչիւր յանձնախումբի մաս կազմեն թէ՛ մեր փորձառու մասնագետ ընկերները, թէ՛ երիտասարդներ, որոնք մեր ապագայ քաղաքներն են, եւ թէ՛ Սփիւռքէն քանի մը մասնագետներ, որոնք կրնան նոր թափ հաղորդել այդ աշխատանքին: Այսպիսով մենք աւելի քան 200-

մտահոգիչ է: Մտահոգիչ է, որովհետեւ մենք կը հաւատանք, որ մեր երկու հայկական պետութիւններու իշխանութիւնները պետք է միշտ համադրաբար աշխատին, ինչպէս կ'ըսեն՝ կառքը նոյն ուղղութեամբ քաշեն: Այս մտահոգութիւնները մենք յայտնած ենք երկու հանրապետութիւններու իշխանութիւններուն ու պատրաստ ենք խաղալ յատուկ դեր, որպէսզի մեղմենք այդ, որովհետեւ արդէն գիտէք, որ շուտով Արցախի մէջ առաջին անգամն է, որ տեղի պիտի ունենան ընտրութիւններ, 2019-ին՝ տեղական ինքնակառավարման, իսկ 2020-ին՝ Ազգային Ժողովի եւ Նախագահի միաժամանակ: Ուրեմն քիչ մը համբերութիւն պետք է, այնուհետեւ կը յստականայ արդէն ընդհանուր կացութիւնը եւ կը յուսամ, որ բոլորս պիտի լծուինք շինիչ աշխատանքի: Ներկայ վիճակը, լարուած մթնոլորտը, փոխադարձ ամբաստանութիւնները միայն ու միայն մէկ հետեւանք կրնան ունենալ, այն ալ մեր թշնամին ուրախացնելն է:

Գալով ֆորումի գաղափարին, մենք այդ գաղափարը ներկայացուցած էինք հանրութեան, մտաւորականութեան, ներկայացուցած էինք նաեւ իշխանութեան՝ ընդհանուր գիծերու մէջ, որովհետեւ յայտնած էինք, թէ մանրամասնութիւնները պիտի ճշդուին համահայկական առումով: Այս իսկ պատճառով, քաջ իմանալով, որ Դաշնակցութիւնն է այս ծրագրին մղիչ ուժը, պիտի նախընտրէինք, որ սա միայն Դաշնակցութեան նախաձեռնութիւնը չըլլայ:

Իրականութեան մէջ ի՞նչ է փնտռուածը: Ռազմաքաղաքական դաշինքի ստորագրութեամբ մենք կը կարծենք, որ ռազմավարական առումով շատ աւելի պիտի կանոնաւորուի Հայաստան-Արցախ քաղաքական եւ ռազմական համաձայնագրերու հարցը: Որովհետեւ կասկած պետք չէ գոյութիւն ունենայ բոլորիս համար, որ Դաշնակցութեան վերջնական նպատակը Արցախը միացնելն է Հայաստանին, բայց մինչեւ հոն հասնիլը, մանաւանդ նկատի ունենալով, որ բանակցային գործընթաց գոյութիւն ունի, մենք պետք է կանոնաւորենք այդ յարաբերութիւնը, որովհետեւ եթէ աշխարհի առջեւ մենք կը ներկայացնենք սա որպէս ինքնորոշման իրաւունքի եւ ճանաչման միտում Արցախի համար, պետք է յստակօրէն ընդգծենք նաեւ, թէ ի՞նչ է Հայաստանի դերը այս ուղղութեամբ: Երբեմն կը հնչեն արտառոց գաղափարներ, որոնք մեզ կը մտահոգեն: Օրինակի համար, թէ իսկապէս ո՞վ իրաւասութիւն ունի Արցախի անունով խօսելու, թէ արդեօ՞ք պետք է գտնենք բանակցային գործընթացի նոր ձեւեր, նայած թէ ի՞նչ են այդ նոր ձեւերը:

Մեր պնդումն այն է, սակայն, որ մինչեւ այդ վախճանական նպատակը, որուն բոլորս կը ձգտինք, պետք է կանոնաւորել գործակցութիւնը, որպէսզի պաշտպանութեան եւ քաղաքական իմաստով Հայաստանի նեցուկը Արցախին «տէ ֆաքթօ» վիճակէն վերածենք «տէ ժիւրէ» վիճակի, այսինքն գայն իրական դաշտ մղենք եւ այդ ընկեր դաշնագրով: Ուսումնասիրած ենք համաշխարհային քանի մը փորձեր: Կայ նախընթաց, որ այսպէս կոչուած չճանչցուած պետութիւններու հետ դաշինքներ կարելի է կնքել: Կ'ուզենք, որ նման ծրագիր իրականանայ նաեւ Արցախի պարագային: Մենք պատրաստ ենք աշխատելու, որպէսզի այդ դաշնագրի բնագիրը գործի վերածուի, տեսք ստանայ: Այս ուղղութեամբ կազմեցինք կազմակերպութեւն, որ իրականութեան մէջ ձեւով մը կազմակերպիչ յանձնախումբ է, որուն մաս կը կազմեն այլազան հոսանքներ ներկայացուցիչներ: Ուրախ ենք նաեւ, որ այդ ֆորումին մասնակցեցան «Քաղաքացիական Պայմանագիր»-էն անհատներ: Բնական է նաեւ, որ մենք չէինք ակնկալել, որ առաջին գիծի վրայ ըլլար Արցախի իշխանութիւնը, որովհետեւ կ'ուզէինք, որ սա ըլլայ համաժողովրդական նախաձեռնութիւն: Ծուռով պիտի անցնինք որոշակի աշխատանքի եւ անոր մէջ ներառենք նաեւ Սփիւռքը, որպէսզի աջակցութեան մեծ այլք եւ հոսանք ստեղծուի, եւ մենք ամբողջ աշխարհին ցոյց տանք, որ մեր ժողովուրդը Արցախի հարցով միակամ է: Տայ Աստուած, որ յաջողիք եւ բոլորս միասին այս աշխատանքը իրականացնենք պետք եղած ձեւով եւ պետք եղած խանդավառութեամբ:

2. Պ. - Ինչպէ՞ս կը պատկերացնէք Սփիւռք-Հայաստան յարաբերութիւնները, յատկապէս Սփիւռքի Նախարարութեան լուծարման լոյսին տակ: Մեքանիզմները կարեւոր են այդ յարաբերութիւններուն արդիւնաւորման համար:

Յ.Տ. - Մենք, նախորդ իշխանութիւններու օրով, միշտ ալ շեշտած ենք, որ պետք է Հայաստան ունենայ Սփիւռքի Նախարարութիւն, ոչ թէ որովհետեւ այս մեքանիզմը լաւագոյն ձեւն է, այլ պարզապէս այն բանի համար, որ Հայաստան աշխարհին ցոյց տայ, թէ ինք կարեւորութիւն կու տայ Սփիւռքի հետ յարաբերութիւններուն, որ այդ յարաբերութիւններուն մշակումն ու իրագործումը կ'ուզէ կատարել նախարարական մակարդակով: Սա շատ կարեւոր էր: Գիտէք, մեծ Սփիւռք ունեցող շատ մը պետութիւններ այլազան ձեւեր գտած են իրենց Սփիւռքին հետ յարաբերութիւններ մշակելու համար: Լիբանանի պա-



գործակցելու հրամայականն էր: Երկրորդը՝ հայ կնոջ, մեր ընկերու հիւններու դերի բարձրացման հարցն էր: Երրորդը՝ երիտասարդութեան ներգրաւման հարցն էր: Երիտասարդութիւնը, բնականաբար, ոչ միայն մեր ապագան է, այլ նաեւ ներկան: Սփիւռքի առկայութեամբ՝ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններու եւ Սփիւռքին նոր թափ հաղորդելու հարցերն էին, առաւել Հայ Դատի տարբեր ոլորտներու գործունեութիւնը, որ ընդհանրապէս մեր օրակարգին վրայ յատուկ տեղ կը գրաւէ: Ասոնց կողքին գոյութիւն ունեն ընթացիկ օրակարգեր: Այս բոլորին լոյսին տակ, երբ մենք, որպէս ընդդիմութիւն, Հայաստանի վերջին ընտրութիւններէն վերջ Ազգային Ժողովին մաս չենք կազմեր, յայտարարած ենք, որ ընդդիմութիւն ենք, բայց նաեւ շեշտադրած ենք, որ ընդդիմութիւնը ինքնանպատակ չէ, ընդդիմութիւնը պարզապէս ամեն ինչ յոռի գոյնէրով տեսնել ու սեւ ներ-

250 հոգի գործի պիտի լծենք: Մէկ մասը արդէն սկսած է, միւսն ալ շուտով կ'ամբողջանայ:

2. Պ. - Վերջերս կը տեսնենք Արցախի եւ Հայաստանի միջեւ բաժանարար գիծեր ստեղծելու փորձեր, յատկապէս իշխանութեան շրջանակներուն կողմէ: Միւս կողմէ, սակայն, ՀՀ-ի Հայաստանի Գերագոյն Տարմինը Մայիսին կը կազմակերպարական Դաշինք»-ի ֆորումը: Կը պարզաբանէ՞ք, ինչո՞րով, թէ այս դաշինքը Արցախի ապահովութեան եւ անվտանգութեան առնչուող ինչպիսի՞ս հարցեր պիտի լուծէ, եւ ի՞նչ պիտի ըլլայ Արցախի, Հայաստանի եւ Սփիւռքի դերակատարութիւնը այս գործընթացին մէջ:

Յ.Տ. - Նախ ըսեմ, որ դժբախտաբար ճիշդ էք: Այսօր Հայաստանի եւ Արցախի իշխանութիւններուն միջեւ կայ որոշ չափով լարուած մթնոլորտ մը, որ մեզի համար շատ

Սկիզբ՝ էջ 5

րագան միտքս կու գայ, Ֆրանսա եւ Իտալիա նոյնիսկ ընտրութիւններ կը կազմակերպեն իրենց սփիւռքներուն մէջ: Ուստի այս ամբողջ ծրարը պէտք է ուսումնասիրուի: Մենք կը կարծենք, որ Սփիւռքի Նախարարութիւնը եթէ նման լուրջ ծրագրեր մշակելու ընթացքին մէջ ըլլար, այո, հաւանաբար լաւագոյն ձեւեր արդիւնաւորելու այդ յարաբերութիւնները, զանոնք դուրս հանելով ցուցական մակարդակէն, ատելի խորքային դարձնելով: Այլ խօսքով մենք համաձայն էինք, որ Սփիւռքի Նախարարութիւնը մնար եւ շարունակէր իր գործը, թէեւ հարիւր տոկոսով խանդավառ չէինք Սփիւռքի Նախարարութեան ցարդ տարած աշխատանքով: Պարոն վարչապետին փոխանցած էինք, որ մեր մօտեցումը հետեւեալն է՝ եթէ գոյութիւն ունին սխալներ, միասնաբար նստինք, սրբագրենք զանոնք, եւ ինչ ալ ըլլայ ամենայնդէպս Սփիւռք-Հայաստան կապերու զարգացման ձեւաչափը՝ նախարարութիւն, յանձնակատարի ճշդում, թէ այլ, Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններու կանոնաւորումը պէտք է ըլլայ խորհրդակցութեան ճամբով: Տարօրինակ էր, սակայն, որ միայն որոշումներ առնուելէ ետք առաջարկ ներկայացուցաւ, որ նստինք ու խորհրդակցինք: Մենք հարց տուինք, թէ ինչի՞ մասին պիտի խորհրդակցինք, երբ հիմնական ուղղութիւններն ու որոշումները որդեգրուած են արդէն: Իշխանութիւնները նկատի առած են թեկնածու մը, պիտի նշանակուի զխաւոր յանձնակատար մը, այլ խօսքով՝ high commission, որ պիտի աշխատի ուղղակիօրէն Վարչապետարանի հսկողութեան տակ: Վարչապետը կը հաւատայ, որ ատիկա պիտի բարձրացնէ Սփիւռքի հետ յարաբերութիւններուն մակարդակը: Մենք տակաւին վստահ չենք, թէ այս ձեւը կ'արդիւնաւորուի, այնուհետեւ պատրաստ ենք տեսնելու, թէ ուր կը հասնի այս ծրագիրը: Սոսկ դիտորդի դերը պիտի չկատարենք, ընդհակառակը՝ պատրաստ ենք ձեռքով-ուղղով աշխատելու, որպէսզի իրողապէս արդիւնաւորուին յարաբերութիւնները:

Սակայն երկու մտահոգութիւն ունինք. առաջինը այն է, որ երբեմն ձայներ կը լսուին վարչապետին մօտիկ շրջանակներուն կողմէ, որ պէտք է վերակազմակերպել Սփիւռքը, Սփիւռքը հասցէ չունի...: Այն նոյն բանը, զոր կը լսէինք մօտաւորապէս 90-ական թուականներուն, կը կարծենք որ այլեւս հինգած հասկացութիւն է: Սփիւռքը հասցէ ունի, Սփիւռքը ունի աշխոյժ կառոյցներու տէր շարք մը կազմակերպութիւններ, որոնք համահայկական նկարագիր ունին: Ուստի պէտք է գորացնել այդ կառոյցները, եւ ոչ թէ յանկարծ ստեղծել անիմաստ կառոյցներ: Ուրախ եմ յայտնելու, որ Սփիւռքի տարածքին մենք՝ ուր որ կրցած ենք յառաջացուցած ենք միացեալ յանձնախումբեր, շտապներ կամ միասնական աշխատանքը համարող մարմիններ՝ տարբեր

անուններով, տարբեր պիտակաւորումներով: Անոնք յաջող տարբերակներ են: Ֆրանսայի օրինակը լաւ է, Բանատայի մէջ կանոնաւոր հանդիպումներ տեղի կ'ունենան, Ամերիկայի մէջ յատուկ առիթներով տեղի կ'ունենան այդպիսի հանդիպումներ, Եւրոպայի որոշ քաղաքներու մէջ միացեալ աշխատանքը բաւական թափ ստացած է, Լիբանանի եւ Սուրիոյ պարագային գրեթէ մնայուն յանձնախումբերու կամ շտապներու հարց գոյութիւն ունի: Անոնք ուրախալի երեւոյթներ են, զորս պէտք է քաջալերել եւ ոչ թէ քանդել ու նորը ստեղծել: Ամենայնդէպս, եթէ նոյնիսկ նորը պիտի ստեղծենք, այդ պէտք է ըլլայ համահայկական բոլոր կազմակերպութիւններուն համախոհութեամբ, ոչ թէ թելադրուի Հայաստանէն: Սա առաջին կետն է, երկրորդը այն է, որ իսկապէս, եւ ասոր մէջ արդարացի է իշխանութեան մօտեցումը, պէտք է Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնները ըլլան խորքային, ոչ թէ առերեւոյթ, չսահմանափակուին շօն-երով, չըլլան համաժողովներ կազմակերպելու սիրոյն, այլ ըլլան այնպիսի գործնական դրսեւորում ունեցող համախմբումներով, որոնք ունենան յստակ ծրագիր (action plan), որուն հետապնդումը տրուի, օրինակ, մարմինի մը, որ կազմուած ըլլայ պետութեան ներկայացուցիչներէ եւ Սփիւռքի ներկայացուցիչներէ, իսկ բոլոր կողմերը հսկեն, որ այդ մարմինները արդիւնքի հասնին: Այս գլխուն տակ կ'ուզեմ յիշել նաեւ, որ մենք փոխանցած ենք իշխանութեան տարբեր մակարդակներու ներկայացուցիչներուն, որ վերջին շրջաններուն, ոչ միայն այս իշխանութեան օրով, երկքաղաքացիութեան դրութեան հաստատումը որոշուելի կը գտնենք: Գիտե՞ք որ Դաշնակցութիւնը պայքարեցաւ անոր համար: Հետագային, սակայն, սահմանադրական փոփոխութիւններու օրէնքներու նախագիծով ատելի ու ատելի սահմանափակուցաւ սփիւռքահայերուն մասնակցութիւնը Հայաստանի քաղաքական կեանքին: Օրինակի համար ամենէն կարեւոր պաշտօններուն համար, նոյնիսկ ռատիօ ժամի կամ մետիայի վրայ հսկող մարմիններուն մէջ, երկքաղաքացիներ չեն կրնար ընտրուիլ: Այսինքն Սփիւռքի ներկայացուցիչը եթէ Հայաստան տեղափոխուած է եւ կ'ուզէ գործուն մասնակցութիւն բերել տեղւոյն քաղաքական կեանքին, պէտք է վերադարձնէ իր երկրորդ անձագիրը: Այն ժամանակ մենք մեզի հարց կու տանք, թէ ի՞նչ կը մնայ երկքաղաքացիութենէն, որովհետեւ գիտե՞ք շատ մը սփիւռքահայեր պիտի չուզեն այդ ընել: Ուստի, քանի որ միաժամանակ Հայաստանի քաղաքացիներ են, պէտք է ունենան լիիրաւ իրաւունք մասնակցելու քաղաքական կեանքին: Շատ մը երկիրներու մէջ այդպէս է կացութիւնը: Լիբանանի պարագային խնդրոյ առարկան թէ՛ պատգամաւոր կրնայ ընտրուիլ եւ թէ՛ նախարար կրնայ նշանակուիլ, անկախ այն բանէն, թէ քանի՞ քաղաքացիութիւն ունի, բաւական է որ խնդրոյ առարկան Լիբանանի քաղաքա-

ցիութիւն ունեցած ըլլայ: Այս հարցը պէտք է կանոնաւորուի, այդ արգելքները պէտք է վերցուին եւ դրոշները բացուին: Ասոր բնական շարունակութիւնը պէտք է ըլլայ Սփիւռքի կանոնաւոր եւ համակարգուած մասնակցութիւնը Հայաստանի քաղաքական կեանքին՝ խորհրդարանի անդամակցութեան այթոններ վերապահելով սփիւռքահայուն, երկրորդ պալատ ստեղծելով եւ այլն: Մենք չենք ուզեր այդ մանրամասնութիւններուն մէջ մտնել հիմա, բայց կ'ուզենք այն սկզբունքը, որ ընտրովի համակարգով մենք կարենանք նաեւ ներկայացուցիչներ հասցնել այդ պալատներուն մէջ կամ ներկայ Ազգային ժողովին կամ այլուր: Այս ձեւերը կարելի է քնն-

խաձեռնութիւն է: Ուրեմն մենք պէտք է ծրագիր մշակենք՝ տեսնելու համար, թէ ի՞նչ կարելի է ընել, որ ձեռք-ձեռքի տուած, թէ՛ պետութեան հետ, թէ՛ համայն հայութեան հետ գործակցաբար, ծրագրեր կեանքի կոչենք ու վերականգնումի աշխատանքներու սատարենք, նպատակաւորաբար մեր աշխատանքները վերականգնուին: Այցելելով Սուրիա ուրախութեամբ կը հաստատեմ, որ այս երկիրը սկսած է արդէն վերականգնումի աշխատանքները: Այցելեցի «Տիգրանեան» շէնքը եւ տեսայ, թէ ինչ լաւ վերակառուցած ու գայն վերածած են երիտասարդական կեդրոնի: Հոյակապ էր, պէտք է խոստովանիմ, որ Սփիւռքի մէջ այդպիսի օրինակներ շատ չկան,



նել: Զննել նաեւ այլ ազգերու, այլ պետութիւններու փորձառութիւնը: Այս բոլորը կարելի է հարցեր են, որոնց համար պէտք է ստեղծել համահայկական համախոհութիւն եւ ունենալ յստակ ծրագիր:

2. Պ. - Ձեր այցելութեան ընթացքին քանի մը անգամ շեշտեցիք, որ ՀՀ-ի բնութիւնը գործազուրկ պիտի հանդիսանայ սուրիահայութեան վերականգնումի աշխատանքներուն: Ինչպիսի՞ տպաւորութիւններ ունեցաք Ձեր այս այցելութեամբ եւ ինչպիսի՞ օժանդակութեան կարիքը կը նախատեսէք:

Յ.Տ. - Շատ ճիշդ էք: Այցելութեանս հիմնական նպատակներէն մէկը նաեւ այն է, որ մեր մարմիններու, միացեալ յանձնախումբերու կամ յարանուանութիւններու պետերուն հետ քննենք, թէ ինչպիսի՞ կարելիութիւններ կան, որոնց հիման վրայ որոշ չափով փակուած կարելի է համարել օժանդակութեան էջը, եւ բանալ վերականգնումի մէկ այլ էջ: Գիտե՞ք նաեւ, որ Սուրիոյ կառավարութիւնը յայտարարած է, որ պատրաստ է մասնակցելու վերականգնումի աշխատանքներուն, բարեացակամ դիրքորոշում ունի հայութեան նկատմամբ յատկապէս: Միեւնոյն ատեն բնականաբար կ'ակնկալէ, եւ սա արդար ակնկալութիւն է, որ հայութիւնն ալ մասնակցի այդ աշխատանքներուն: Մենք շնորհակալ ենք Սուրիոյ պետութենէն, որ, օրինակ, Սրբոց Զառասնից Մանկանց Մայր եկեղեցւոյ նորոգութեան առիւծի բաժինը ստանձնեց եւ սա շատ որոշունելի նա-

ուր երիտասարդութեան տրուած է ամբողջ յարկ մը, ուսանողական տրուած է ուրիշ յարկ մը, լրիւ նորոգուած, բազմաթիւ սենեակներով, գրադարաններով, ժողովարաններով, հաւաքավայրերով: Խաղի, սորվելու եւ ընթացումի միջոցներ տրամադրուած են երիտասարդութեան: Սա շատ խրախուսիչ երեւոյթ է, որովհետեւ կը նշանակէ նաեւ, որ մեր տեղական մարմինները լաւապէս կը գնահատեն երիտասարդութիւնը եւ անոր կ'ընծայեն ամեն կարելիութիւն, որպէսզի կարենայ այդ հաւաքավայրերը վերածել մեղափոխութեան: Ես շատ ուրախ եմ մեր երիտասարդութիւնը տեսնելով պատկերով վրայ: Որոշ մտահոգութիւն ունի, որ այս երկար պատերազմէն ետք, որոշ յուսալքում յառաջացած ըլլար այս գաղութին մէջ: Փառք Տիրոջ, սակայն, այդպիսի բան չտեսայ: Ընդհակառակը՝ ես, ինչպէս գրեցի մեր ընկերներուն, ականատեսը եղայ վերածաղկող սուրիահայութեան: Առայժմ գոնէ հալէպահայութեան: Շուտով կ'այցելենք նաեւ Լաթաքիա, Զեսապ եւ այլն: Եթէ այսպիսի ընդհանուր մօտեցում կայ, դուք անգամ մը եւս փաստած կ'ըլլաք, որ օժտուած էք հայութեան յատուկ տոկոսութեամբ ու վճռակամութեամբ, եւ գաւնք վերածած էք իսկական գործի:

2. Պ. - Ընդհակալ ենք ձեր սպառնիչ պատասխաններուն համար: Բարի ճանապարհ կը մաղթենք ձեզի:

Հարցազրոյց վարեց Չարմիկ Պողիկեան

ՀՅԴ ԲԻՐՈՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՅԱԿՈՒՔ ՏԵՐ ԽԱՀԱՏՈՒՐԵԱՆԻ ԱՅՅԵԼՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԲԵՐԻՈՅ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՆ ԵՒ ՈՐԴԵԿԻՑ ՄԻՈՒԹԻՆՆԵՐՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՈՒՆ ՀԵՏ

Կիրակի, 2 Յունիս 2019-ի առաւօտեան ժամը 10:00-ին Ս. Քառասնից Մանկանց Մայր եկեղեցւոյ մէջ տեղի ունեցած Ս. Եւ Անմահ Պատարագին ներկայ գտնուեցաւ Հայկէպ ժամանած ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ ընկ. Յակոբ Տէր Խաչատուրեան: Օրուան պատարագին էր Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ներկայացուցիչ Հոգեշնորհ Տէր Յովակիմ Աբեղայ Բանճարճեան:



Յաւարտ Ս. եւ Անմահ Պատարագին, ընկ. Յակոբ Տէր Խաչատուրեան Առաջնորդարանի դահլիճէն ներս հանդիպում ունեցաւ ներկայ ազգային ու միութենական ներկայացուցիչներուն հետ: Հանդիպման ընթացքին, յանուն Բերիոյ Թեմի Ազգ. Վարչութեան, դոկտ. Հուրի Ազեգեան բարի գալուստ մաղթեց ընկ. Յակոբ Տէր Խաչատուրեանին, ըսելով. «*Հայկէպահայութիւնը արդէն թեւակոխած է վերականգնումի ու վերաշինութեան երկրորդ փուլը: Հայկէպի հայ համայնքը վճռած է իր բարի եւ արդիւնաւետ երթը շարունակել նաեւ գորակցութեամբ տիրար Յակոբ Տէր Խաչատուրեանի նման ազգայիններու, որոնք ո՛ր ալ երթան, հոգեկան ամուր կապերով կապուած կը մնան Հայկէպին եւ միշտ իրենց այցելութիւններով մեզ կը գօտեպնդեն*»:

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը, իր կարգին, շնորհակալութիւն յայտնեց ներկաներուն, յատկապէս դոկտ. Հուրի Ազեգեանին, բարի գալուստի ջերմ արտայայտութիւններուն համար, ապա հաստատեց. «*Նախ կ'ուզեմ շնորհաւորել այս հոյակապ համայնքը, որ Սփիւռքի ճառագայթող համայնքներէն մէկը կը նկատուի. Մայր գաղթածախը, ուր ցեղասպանութենէն ճողոպրած մնացորդացը (ինչպէս կ'ըսէր Յակոբ Օշական) տընաջան աշխատանքով կերտեց Սփիւռքը, ցեղասպանութեան սուգը վերածեց պահանջատիրութեան, ապա դարձաւ մշակութային հնոց ու ծաղկեցուց այլ գաղութներ եւս: Փաստօրէն, սուրիական տագնապի վերջին տարիներու արտագաղթը Հայկէպէն, թե՛ բացասական ազդեցութիւն ունեցաւ այս համայնքին վրայ, սակայն դրական մեծ ներդրում բերաւ այլ գաղութներու վերածաղկումին, յատկապէս Քանաւայի, Շուէտի, Աստրալիոյ մէջ ու այլուր*»:

Ապա ընկ. Յակոբ Տէր Խաչատուրեան ներկաներուն հետ բաժնեկցեցաւ Հայկէպի մանկութեան իր յուշերէն պատառիկներ:

ՀՅԴ ԲԻՐՈՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԻՆ ԱՅՅԵԼՈՒԹԻՒՆԸ ՆՈՐ ԳԻՐ

Երկուշաբթի, 3 Յունիս 2019-ի առաւօտեան, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ ընկ. Յակոբ Տէր Խաչատուրեան, ընկերակցութեամբ Հայկէպի ազգային ու միութենական մարմիններու ներկայացուցիչներուն, այցելեց Նոր Գիւղի ազգային հաստատութիւններ:



Այցելութիւնը սկսաւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիէն, ուր զինք դիմաւորեց եկեղեցւոյ քահանայից դասը: Գոհաբանական աղօթքներէն ետք, Տ. Մաշտոց Ա. Քնյ. Արապաթեան ներկաներուն ուղղած իր խօսքին մէջ



բացատրութիւն տուաւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ կառոյցին մասին, կարեւորելով անոր դերը պատերազմի տարիներուն: Ապա ընկ. Յակոբ Տէր Խաչատուրեան հանդիպում ունեցաւ եկեղեցւոյ Թաղական Խորհուր-

դին հետ:

Եկեղեցւոյ այցելութենէն ետք, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը իրեն ընկերակցող պատուիրակութեան հետ այցելեց Ազգ. Պատասպարան, ուր տպաւորիչ հանդիպում մը ունեցաւ սաներուն ու պատասխանատուներուն



հետ: Ապա ուղղուեցաւ Տպարան «Արեւելք», ուր պաշտօնեութեան ընկերակցութեամբ ծանօթացաւ տպարանի աշխատանքներուն:

Նոր Գիւղի շրջագայութիւնը ընդգրկեց նաեւ այցելութիւններ ՍՕ Խաչի Ընկերաբժշկական եւ Համազգայինի «Չաւարեան» Մշակութային վերակառուցած կեդրոններ: Ընկերաբժշկական կեդրոնի մուտքին խաչուհիները ընկերոջ Նուիրեցին ՍՕԽ-ի յուշամատենն ու հայկական ասեղնագործութեամբ յուշանուէր մը:

Չոյգ կեդրոններ այցելող ընկերը դիմաւորեցին միութիւններու շրջանային վարչութիւններն ու տեղական մասնաճիւղերու վարչութիւնները:

Նոր Գիւղ այցելութիւնը պիտի չամբողջանար առանց այցելութեան Ազգ. Քարէն Եփփէ Ճեմարան, ուր ընկ. Յակոբ Տէր Խաչատուրեան Պատկան Մարմինի ընկերներուն, Ճեմարանի Տնօրէնութեան եւ Խնամակալութեան, քահանաներուն եւ միութենական ընկերներու ներկայութեան կատարեց բացումը Հայկէպի հայաշատ թաղամասերու ինքնապաշտպանութեան պատասխանատու, Նահատակ ընկ. Ռաֆֆի Պաքեճեանի դիմաքանդակին: Այ-



ցելութեան ընթացքին յատկանշական էր երիտասարդական եւ ուսանողական նորակառոյց կեդրոններուն բացումը, ներկայութեամբ Պատկան Մարմինին, ՍԵՄ-ի Կեդրոնական Վարչութեան, Քրիստափոր Ուսանողական Միութեան Վարչութեան եւ միութենական ընկերներու:

ԱՅՅԵԼՈՒԹԻՒՆ ՍՈՒՐԻՈՅ ՀԱՅ ԱՒԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Կիրակի, 2 Յունիս 2019-ին, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեան եւ անոր ընկերակցող պատուիրակութիւնը Սուրիոյ Հայ Աւետարանական Համայնքապետարան այցելեցին:



Սոյն հանդիպման Սուրիոյ Հայ Աւետարանական Համայնքի Պետ Վերապատուելի Յարութիւն Սելիմեանի կողքին ներկայ էին Սուրիոյ Հայ Աւետարանական Համայնքի մարմիններու ներկայացուցիչներն ու ժողովականները:

Համայնքապետ Վերապատուելին բարի գալուստ մաղթեց Յակոբ Տէր Խաչատուրեանին եւ յայտնեց, որ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչին Հայկէպ ժամանումը ուրախութիւն է ողջ սուրիահայութեան համար:

Հուսկ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը խօսք առնելով կարեւորեց միասնականութեան խորհուրդը: «*Հայ Աւետարանական Համայնքն ու մնացեալ յարանուանութիւնները իրենց գործակցութեամբ անսացին կազմակերպութեան միասնական աշխատանքի կոչին:*

Սուրիոյ Հայ Աւետարանական Համայնքը ձեր ներդրումով եւ իր գաւակներով մեր ազգային արժէքներուն ջատագովը հանդիսացած է եւ համահայկական մեր կեանքին մէջ իր ինքնուրոյն տեղը ունեցած», ըսաւ ան:

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը բարձր գնահատեց Համայնքապետ Վերապատուելիին համահայկական տարողութեամբ տարած ազգային գործունեութիւնը:

Այնուհետեւ ան թուեց համահայկական մարտահրաւերները՝ Հայաստանէն Արցախ, Ջաւախք եւ Սփիւռք:


Աւարտին Վերապատուելին տիրար Յակոբ Տէր Խաչատուրեանին

ԼԵՒՈՆ ՇԱՆՌ-150



Լայա Միսկարեան-Միսարեան

Միայն Փետրուարեան յեղաշրջումը Շանթն ու Աղբալեանը փրկեց պոլ-
շեիկեան մեթոտով կացինահարուելէն: 1921-ին Շանթ գրեց իր «Ինկած Բեր-
դի Իշխանուհին» թատերգութիւնը, որ ըստ եղբայրներու կը խորհրդանշէր պոլ-
շեիկներու կողմէ Հայաստանի իշխանութեան խաբէութեամբ յափշտա-
կումն ու դաժան հաշուեյարդար-
ը՝ գեղարուեստօրէն ներկայա-
ցուած:



Ինքնին հասկնալի էր, որ
Շանթի եւ միւս դաշնակցական
ղեկավարներու Հայաստան
մնալու պարագային դաժան-
օրէն սպանուելու ստոյգ վտանգը
դամուկեան սուրի պէս կա-
խուած էր իւրաքանչիւրի գլխուն:
Մեծ խումբ մը մտաւորականութեան
հետ, Շանթ եւս գաղտնի
կ'ելլէ երկրէն, որուն փրկութեան
ու վերականգնումին համար
ըրած էր իր ամբողջ կարելին:
Կ'անցնի Նախ Պարսկաստան,
ապա Պաղտատի, Պասրայի,
Պոմպէի, Գահիրէի վրայով
կը հասնի Երուսաղէմ ու կը հաստա-
տուի Փարիզ: Այդ օրերու մասին
Վրացեան կը վկայէ. «Ամէնքի
պէս (նկատի ունի տարագիր
մտաւորականները: Լ. Մ.), Շան-
թի նիւթական վիճակն էլ փայ-
լուն չէր, նա ապրում էր գրական վաստակով եւ, ի հարկէ, նեղում էր, բայց
մի օր նրա բերանից եւ դժգոհութիւն չլսեցի: Ոչ յօրինակ այլոց, ազգից չէր
խռովում, որ իր գրողներին անօթի էր պահում. որեւէ մէկին օգնութեան
ձեռք չէր մեկնում: Եւ շատ անգամներ ասում էր. -ինչպէս մեր ժողովուրդը,
այնպէս եւ մենք: Հայ ժողովրդի մասին իր հիացումը անվերապահ էր»:

1926-ին Շանթ կ'անցնի Եգիպտոս եւ Ալեքսանդրիոյ Պոլիտեան Ազգա-
յին վարժարանին մէջ դասեր կը ստանան: Դպրոցին տնօրէնն էր Նիկոլ Աղ-
բալեան, իր մտերիմ բարեկամը: Սփիւռքահայ կեանքը կազմակերպելու, ազ-
գին բեկորները հատուածականութենէն վեր, համահայկական նուիրական
գաղափարի շուրջ միաւորելու համար՝ Շանթ կ'առաջարկէ հիմնել «Լոյս»
անունով կրթական մշակութային ընկերութիւն մը, որ կարող ըլլայ դպրոց
պահելու: Առաջարկը կը ներկայացուի Աղբալեանին: Գաղափարը իրագոր-
ծելու փափաք ունենալով, բայց թէ ի՞նչ միջոցներով՝ մտահոգութիւնը
կը պարզէ Շանթին բառախաղ-երկտողը.

**«Լաւ միտք է, սակայն փո՞ղք. դրամը գաղափար չունի, իսկ գաղա-
փարը՝ դրամ չունի. Մեր մէջ նա, ով գաղափար ունի՞ դրամ չունի, իսկ ով
գաղափար չունի՞ նա դրամ ունի: Եղ հազար ոսկին դուք որտեղի՞ց պիտի
առնէք, ո՞վ ձեզ հազար ոսկի կը տայ:**

Լեւոն Շանթ

Մտաւորական ու կուսակցական գործիչներու մեծամասնութեան ծայ-
նով կ'որոշուի հիմնել ամբողջ Սփիւռքը ընդգրկող համագային ընկերու-
թիւն մը: Տեղւոյն վրայ կը հաստատուի նաեւ անուրը՝ Հայ Կրթական եւ



Հրատարակչական Հա-
մագային Ընկերու-
թիւն: 1928-ի Մայիս 28-ը
կ'ընդունուի իբրեւ Հա-
մագայինի հիմնադ-
րութեան օր: Գաղութե-
ներու մէջ քարոզչական
աշխատանք կը տա-
րուի, կը բացուին մաս-
նաճիւղեր, իսկ 1930-ին
Պէրթութի մէջ կը բացուի
Հայ Ծեմարանը (հետա-
գային՝ Նշան Փալանճե-
ան), ուր տեսուչի պաշ-
տօն կը ստանան Շանթ,
մինչեւ իր մահը՝ 1951:

Շանթի մահուամբ հայ ժողովուրդը եւ յատկապէս Սփիւռքը կը կորսնցը-
ներ իր մեծ գրագետը, հայրենասէրը, հայագետը, մանկավարժը, հոգեբա-
նը ու բացառիկ Հայը: Մինչդէռ Խորհրդային Հայաստանի մէջ պաշտօնա-
կան մամուլը անոր յիշատակը անարգող կարճ տեղեկութիւն մը միայն
կը տպէ՛ մահը յայտնելու համար: Այդպիսին էր ժամանակը... որ սակայն իր
հետքերը ձգած է մարդկային հոգեբանութեան վրայ: Կը պատմուի, թէ երբ

1969-ին, Շանթի ծննդեան 100-ամեակին առթիւ, անոր գործերու ժողովա-
ծու մը հրատարակուեցաւ, կարգ մը ղեկավար անձեր արտայայտուած էին,
թէ միտումնաւոր կերպով գիրքը տպուած էր վատորակ թուղթի վրայ եւ
առանց հեղինակի նկարին... Իզուր չէ որ Նժդէի ըսած է, թէ դժբախտու-
թիւնը այն չէ որ գոյութիւն ունի թուրքը,
այլ այն, որ գոյութիւն ունին թրքաբարոյ
հայեր...

Շանթի մահուամբ «Համագային»
ընկերութեան մէջ բոլոր կը դնէ մտահոգու-
թիւն մը՝ «Պիտի գտնուէ՞ր մէկը, որ կա-
րենար արժանաւորապէս գրաւել մեկ-
նողներուն տեղը, նոյն ոգին, նոյն շունչը,
մտաւորական պատրաստութիւնը եւ բա-
րոյական արժէքները խտացնելով իր ան-
ձին մէջ»:

...Արդ, եկողը պիտի գիտնա՞ր մալ
նոյն բարձրութեան վրայ եւ անխաթար
պահել հաստատութեան մաքուր մթնո-
լորտը:

Ահա այս ու նման մտահոգութիւն-
ներ կը խառնուէին Լ. Շանթի մահուան
դէռ թարմ սուգին, երբ լուր տարածուե-
ցաւ, թէ Ս. Վրացեան պիտի ըլլար Ծեմարանի նոր տնօրէնը»:

Երանի՜ թէ մեր մէջ միշտ ու ամենուր տիրէին ազնիւ մղումներէ սնող
նմանօրինակ մտահոգութիւնները, արժանաւորին արժանին մատուցելու
գիտակցութիւնը եւ բարոյական մաքրութիւնը...



Շանթ Ծեմարանին կապուած էր ամբողջ եութեամբ ու եռանդով, հայ-
րենասիրական նուիրումով, նոյնիսկ գրական-ստեղծագործական աշխա-
տանքը գոհաբերելով այս գործին: Երբ բարեկամներ կը համոզէն հրաժա-
րիլ կրթական գործէն ու կրկին դառնալ գրականութեան, ան կը պատաս-
խանէ. «Գրականութիւնը լի՞քս է, լի՞քս: Որո՞շ համար պիտի գրեմ, երբ
ասկէ 20-30 տարի յետոյ այդ գրուածքները կարդացող պիտի չունենան:
Հայութիւնը այժմ պետք ունի նոր եւ թարմ մտաւորականներու, որոնք
ուսուցիչ դառնան, գրագետ ըլլան... գաղափարական մտաւորականի պար-
տաւորութիւնը ստանձնեն եւ լեցնեն այն անհուն պարագայը, որ Ապրիլեան
եղեռնով բացուեցաւ»: Ահա՛ հայ գրողին մեծ գոհողութիւնը՝ իր տաղան-
դին հանդէպ, հայրենասէր մտաւորականին մտահոգութիւնը՝ սփիւռքացած
ազգին վաղուան հանդէպ ու յանձնառութիւնը՝ նահատակներու յիշատա-
կին առջէն: Գրողին միակ գոհացումը՝ ընթերցող ունենալու եւ սարսափը՝
իր լեզուի հնարաւոր կորուստին: Անմիջապէս չէ՞ք յիշեր Թեքեանին ալ մտա-
տանջութիւնը՝

Լեզուն որով գրեցի՞ երկրի երեսը քիչեր
Կը կարդային գայն արդէն ու պակսեցան անոնք ալ...
Հարիւր տարի վերջ միայն, իր այս ձեռով, այս սխալ
Կամ ճիշդ ձեռով ու հնչմամբ՝ լեզուն անուշ, գոր խօսեր
Եին անուշ տղաքներ, գուցէ խօսող չունենայ...

(Շար. 3)

ՀՈԳԵՀԱՆԳԻՍ

Պարսումեան ընտանիքը շնորհակալութիւն կը յայտ-
նէ բոլոր անոնց, որոնք անձամբ, ծաղկեպսակով, նուիրա-
տութեամբ կամ հեռաձայնով մասնակից դարձան իրենց
հօր՝

ՀԱՆԳՈՒՅԵԱԼ

ՌՈՒԲԷՆ ՊԱՐՍՈՒՄԵԱՆԻ

մահուան սուգին:
Հանգուցեայի քառասունի հոգեհանգստեան պաշտօնը պիտի կատարուի
Կիրակի, 9 Յունիս 2019-ին, յաւարտ Ս. Եւ Անմահ Պատարագի, Ս.
Աստուածածին եկեղեցոյ մէջ, Կիլաներ -Հալէպ:

Յետ հոգեհանգստեան արարողութեան ցաւակցութիւնները պիտի ըն-
դունուին եկեղեցոյ ներքնասրահէն ներս:



ՅԻՇԵԼՈՎ
ՏԱՐԱԲԱՆՏ ՄԵՍՐՈՊ ՊԱՏՐԻԱՐԸ
(վախճանման քառասունքին առիթով)



Լեւոն Շանոյեան

ՄԵՍՐՈՊ ՊԱՏՐԻԱՐԸ ԳՐԱՎԱՆ ԳՈՐԾ ՄԸ ԿԸ ՓՆՏՈՒՄ

Ափսո՛ս, Մեսրոպ պատրիարքը Են գրական գործ մը չունիմ իմ գրադարանին մէջ:

Կ'ափսոսամ իր անունով գրական կամ բանասիրական գործի մը բացակայութեան դիմաց, որովհետեւ կը հաւատամ որ Պատրիարք Սրբազանը կատարելապէս ատակ էր գրողական աշխատանքի: Ամէն անգամ որ մտերմօրէն գրուցած եմ իր հետ կամ ունկնդրած իր էլոյթները, զգացեր եմ իր խոր ծանօթութիւնը մանաւա՛նդ պատմական կամ հնախօսական նիւթերու մասին:

Չկրցա՛ւ անդորր պայմաններ ու ժամանակ ստեղծել գրչի աշխատանքով պարապելու համար: Թերեւս: Կամ արդեօ՞ք անձնատուր եղեր էր այն թիւր համոզումին, թէ ինք գրական շնորհ չունի...: Ո՛վ գիտէ:

Որքան լաւ պիտի ըլլար սակայն, եթէ հիմա, իր կանխահաս վախճանումին իբրեւ սփոփարար երեւոյթ, մեր գրադարաններուն մէջ ունենայինք պատրիարք սրբազանէն քանի մը գիրք: Պարզապէս քանի մը գիրք՝ որպէս ԿՏԱԿ ապագայ սերունդներուն:

Մեսրոպ պատրիարքին նախորդները ունեցան այդ բարեբախտութիւնը:

Չեմ խօսիր Օրմանեանի մասին, որ ծանրածանր հատորներով («Ազգապատում», «Համապատում» եւ այլն) դարագլուխ բացաւ մեր եկեղեցական գրականութեան մէջ: Բայց գրական շատ ուշագրաւ ու անկորնչելի վաստակով յատկանշուեցան Գարեգին Խաչատուրեան եւ Շնորհք Գալուստեան պատրիարքներն ալ: Նոյնիսկ Չաւեն Տէր Շիլայեան, Նարոյեան ու Գագանճեան պատրիարքները (վերջինը՝ ընտիր թարգմանութիւններ ունի լիբանանցի գրող Ճըպրան Խալիլ Ճըպրանէն) կրցան գրական նկուն վաստակ մը թողուլ իրենց ետին, բարեբախտաբար:

Իսկ Մեսրոպ պատրիարքը...:

Գիտեմ, որ Հրանդ Տինքի «Ալօս» շաբաթաթերթին մէջ թրքերէն լեզուով յօդուածներ ստորագրած է ան, 90-ական թուականներուն: Պոլսոյ հայատառ մամուլին մէջ ալ լոյս ընծայուած են իր գատկական կամ ամանորեայ ընթացիկ պատգամները, որոնք այլապէս ալ բովանդակալից են եւ իւրայատուկ: Պատրիարքարանի հայագիտական «Շողակաթ» հանդէսի այն միակ թիւին մէջ, որ տպուեցաւ 1995-ին, ունի եկեղեցագիտական երկու կարճ ուսումնասիրութիւններ: Միայն այսքան:

Կա՞ն իր գրչին պատկանող անտիպ էջեր կամ օրագրութիւններ, որոնք օր մը կրնան երեւան ելլել. չեմ գիտեր:

Գրական տպագրեալ գործի մը անհրաժեշտութեան վրայ ծանրա-

ցայ, որովհետեւ միշտ հաւատացած եմ ՏՊԱԳԻՐ ԽՕՍԸԻ արժեքին: Ամէնէն գեղապաճոյճ ոճով արտասանուած բանաւոր էլոյթ մը կամ բովանդակալից քարոզ մը անգամ՝ ի վերջոյ ԿԸ ՑՆԴԻ ու Կ'ԱՆԵԱՆԱՅ օդին մէջ, մինչդէռ տպագիր գործ մը՝ ԿԸ ՑԱՐԱՏԵԻԷ, կը պահպանուի, կը յանձնուի յառաջիկայ տասնամեակներուն եւ դարերուն:

Գրադարանիս մէջ Մեսրոպ պատրիարքին կողմէ ինծի նուիրուած երեք գիրքեր կը պահեմ: Առաջինը՝ «Շողակաթ» հանդէսի վերոնշեալ թիւն է, զոր ինք խմբագրած է անձամբ, երկրորդը՝ Ազգ. Պատրիարքարանի «Լրաբեր» երկլեզու տեղեկատուին 1998-ի կաշեկազմ հաւաքածոն է, որուն մէջ առատ նիւթեր կան Գագանճեան պատրիարքին վախճանումին ու Մեսրոպ սրբազանին տեղապահ եւ ապա պատրիարք ընտրութեան փոթորկալից անցուդարձերուն մասին, իսկ երրորդը՝ Շնորհք պատրիարքի գահակալութեան 25-ամեակին առիթով պատրաստուած կենսագրական պատկերագրող յուշամատենն է (1987), Ռ. Հատտեճեանի հեղինակութեամբ:

Այս երեք գիրքերն ալ պատրիարք սրբազանը ինծի յանձնած էր մեր առաջին տեսակցութեան ընթացքին, 2000 թուականի աշնան, Գնալը կղզիին մէջ:

Յստակօրէն կը յիշեմ, որ առաջին երկու գիրքերը տուած էր արդէն ինծի, յետոյ առաջարկած՝ որ միասին (Ռ. Հատտեճեանի ալ ուղեկցութեամբ) շրջագայինք Կագղուրման Կայանին ու Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ շուրջբոլորը, ուր, այդ օրերուն բերուած ու դիզուած էին պատրիարքարանի հազարաւոր գիրքերը՝ դասաւորուելու ու ցանկագրուելու համար: Հո՞ն է որ նշմարեցի Շնորհք պատրիարքի յուշամատենը: Երկու օրինակներ՝ վրայ-վրայի:

Կրնայի՞ օրինակ մը ունենալ անկէ...:

Հատտեճեան ու Մեսրոպ պատրիարք մեկգմելու դէմքին նայեցան յուսակտուր: Այդ յուշամատենը շատո՞նց սպառած էր ամբողջովին ու անկարելի էր անկէ օրինակ մ'իսկ գտնել: Չկար:

Սակայն Մեսրոպ պատրիարք, անմոռանալիօրէն հիւրամեծար ու ծառայական շարժումով մը, անմիջապէս վերցուց յուշամատենին իրարու վրայ դրուած 2 հազուագիւտ օրինակներէն մին, իր գեղեցիկ ձեռագրով մակագրեց գայն իմ անունին ու յանձնեց ինծի...:

Հիմա, մասուք մըն է այդ գիրքը իմ գրադարանին մէջ:

ԿՈՆՂԱԿ, ՇԵԱՆՇԱՆ ԵՒ ՈՒՐԻՇ ԲԱՆԵՐ


2001-ի աշնան, նախորդ տարուան իմ առաջին այցելութենէն

ճիշդ տարի մը ետք, դա՛րձեալ Պոլիս էի:

Քաղաքն ու իր հայ բնակիչները այնքան գրաւեր էին զիս՝ որ փափաքեր էի կրկին հոն այցելել: Տարեկան արձակուրդի համար ուրիշ հասցէ մը չէի փնտռած: Կար միայն ու միայն Պոլիսը: Անկիկ կատարելապէս տիրապետեր էր իմ սրտին ու մտքին: Առիթներ էր զիս:

Բայց այս այցելութեան ընթացքին ծանր պարտականութիւն մը դրեր էին իմ ուսին: Ծանր, բայց քաղցր պարտականութիւն մը:

Արդարեւ, Պոլսոյ Մխիթարեան Սանուց Միութիւնը որոշէր էր յոբելեանական հանդէսով մը մեծարել պոլսաբնակ երեք համբաււոր գրողներ, անոնց ծննդեան 75-ամեակին առիթով: Այդ երեք տարեկից



գրագետներն էին Ռ. Հատտեճեան, Չարեհ Խրախունի եւ տղթա Վարդ Շիկահեր: Երեքն ալ՝ ինծի մօտիկ ու սիրելի բարեկամներ:

Միութիւնը իր այս գրական հանդէսը պիտի սարքեր Պոլսոյ Մխիթարեան վարժարանի հիմնադրութեան 175-ամեակի նշումներուն ծիրէն ներս: Յրեւելար երեք գրողներն ալ Մխիթարեան վարժարանի շրջանաւարտներ էին, երեքն ալ՝ 1926-ի ծնունդ:

Արդ, Մխիթարեան Սանուց Միութիւնը առաջարկէր էր, որ ե՛ս ըլլայի օրուան գլխաւոր բանախօսը:

Երբ Պոլիս հասայ, շուտով իրագեկ եղայ այն տեսնագին աշխատանքներուն, որոնց լծուած էին Մխիթարեանցիները, լաւագոյն ձեւով պատուելու համար վաստակաւոր մեծարեալները:

Ձեռնարկէն երեք օր առաջ, յետմիջօրէի ժամու մը, հեռաձայնը հընչեց «Մարմարա» խմբագրատան մէջ, ուր կը գտնուէի այդ պահուն եւ ուր կ'անցընէի իմ գրեթէ բոլոր ժամերը: Մեսրոպ պատրիարքն էր հեռաձայնողը: Ան զիս կը փնտռէր, իմ հետ խօսիլ կ'ուզէր առանձնակի:

Ի՞նչ պատահէր էր արդեօք: Պատրիարք Յայրը ինչո՞ւ գիտ կը փնտռէր:

Հարցը պարզուեցաւ շուտով: Մեսրոպ պատրիարքն ալ կը խնդրէր ինձմէ, որ մեր հեռաձայնային այս խօսակցութիւնը գաղտնի մնար: Յետոյ կը յայտնէր, թէ 3 գրողներու 75-ամեակին յոբելեանին առիթով կը փափաքէր անակնկալ մը ընել անոնց՝ զիրենք պարգեատրե-

լով Ազգ. Պատրիարքարանի Պատուոյ Ա. Կարգի շքանշանով: Նոյն շքանշանով կ'ուզէր պատուել նաեւ բանաստեղծ Չաիրատը, որ թէեւ երկու տարի անելի մեծ էր իր միւս երեք գրչեղբայրներէն, բայց անոնց անմիջական գործակիցն էր, սերնդակիցն էր: Ուրեմն, չորս գրողներ պիտի պատուուէին միաժամանակ: Պատրիարք Յայրը կ'իմացներ ինծի նաեւ, թէ շքանշաններու տուչութիւնը պիտի կատարուէր մեծարանքի յոբելեանական հանդէսէն օր մը առաջ, եկեղեցական արարողութեան մը ընթացքին:

Սակայն, այս բոլորին մէջ, կար անմիջականօրէն լուծելի խնդիր մը. այդ շքանշաններուն պէտք է ընկերանային համապատասխան կոնդակներ, ըստ մեր եկեղեցական ասանդութիւններուն եւ արարողակարգին: Ուրեմն, չորս անջատ կոնդակներ պէտք է հասցեագրուէին չորս գրողներուն, իւրաքանչիւր կոնդակի մէջ բնութագրելով ենթակային գրական վաստակն ու դիմագծութիւնը:

Արդ, պատրիարք սրբազանը կը խնդրէր ինձմէ՝ օժանդակել իրեն, կոնդակներու գրառման ու խմբագրումի աշխատանքներուն մէջ: Կ'անելցնէր, թէ շատ արագ պէտք է շարժիլ, կոնդակները պատրաստ պէտք է ըլլային 24 ժամ ետք...:

24 ժամ...: Հարկ էր աշխատիլ «կէս գիշերէն մինչեւ արշալոյս»...

Այդպէս ալ եղաւ: Չորս կոնդակները գրուեցան, դրոշմուեցան Պատրիարքարանի կնիքով ու պատրիարք սրբազանին ստորագրութեամբ, տպուեցան գեղագարդ ոլորուն թուղթերու վրայ՝ 24 ժամուան ընթացքին: Իր տեսակին մէջ՝ մրցանիշ մըն էր ասիկա:

Երկու օր ետք, Շաբաթ առտու, 1 Դեկտեմբեր 2001-ին, Թաղէս-Բարթողիմէնուի տօնին օրը, Պոլսոյ արուարձանային հեռաւոր թաղերէն Ենիգաբուի Ս. Թաղէս-Ս. Բարթողիմէնու եկեղեցին լեցուած էր խուռներամ բազմութեամբ: Հո՞ն է որ պիտի կատարուէր մտաւորականներուն պարգեատրումը, յընթացս Ս. Պատարագի: Մեսրոպ պատրիարք ի՞նչ էր պատարագիչը: Բոլորն ալ կ'ապրէինք պատմական ու անմոռանալի պահ մը, երբ եկեղեցւոյ բեմէն հանդիսաւոր կերպով մի առ մի կը կարդացուէին 4 կոնդակները, ապա պատրիարք սրբազանը իր մօտ կանչելով մեծարեալները՝ անոնց լամբակին կ'անցընէր թանկարժեք շքանշաններ...:

Մինչ կը կարդացուէին կոնդակները հերթաբար, ես, եկեղեցւոյ առաջին կարգերուն վրայ կանգնած՝ շարունակ կը նշմարէի որ Մեսրոպ պատրիարքին աչքերը կը հանդիպէին իմ աչքերուն...: Ան իր պարթեւ հասակով՝ խորանին առջեւ կանգնած, դէմքը՝ ժողովուրդին, մերթ ընդ մերթ ինծի կը նայէր ու գըլխու հաստատական թեթեւ շարժումով մը կամ նշանակալից մեղմ ժպիտով մը իր գոհունակութիւնը կ'ուզէր յայտնել...:

Յաջորդ օր, Կիրակի, Մխիթարեան Սանուց Միութեան սրահին մէջ տեղի կ'ունենար մեծարեալ գրողներուն յոբելեանը: Սրահին մէջ «ամեղ

Աշակերտական Անկիւն

ԿԱՄՔ ՈՒ ԿԵԱՆՔ

Ա.

Սերոբ Բենդզեան

Կամքը մարդուն մեջէն բխող դրական ուժ մըն է, որ մղում կու տայ մեզի, ապագային հասնելու մեր նպատակին:

Մարդ պէտք է նպատակ մը դնէ իր կեանքին եւ գիտնայ, թէ ինչու ինք աշխարհ եկած է եւ ինչ նոր բան կրնայ մեջտեղ բերել:



Կամքը կը գործակայ, երբ մենք մեր միտքը կ'աշխատենք եւ մեր ամէն կարելին կ'ընենք մեր նպատակին ուղղութեամբ:

Կամքը կը տկարանայ, եթէ մարդ իր ժամանակը վատնէ ոչ-առողջ միջավայրի մէջ՝ վատ մարդոց ընկերակցի, միշտ ժխտականօրէն մտածէ, առաջին ձախողութենէն յուսահատի, յոյս չունենայ, որ ձախողութենէն ետք ալ կարելի է ոտքի կանգնիլ: Պէտք է գիտնալ, որ որեւէ ձախողութիւն ալ աշխարհի վերջը չէ: Իր սխալներէն սորվողը, Նոյն սխալին մէջ անգամ մըն ալ չ'իյնար: Եթէ մարդ կ'ուզէ գործուր կամք ունենալ՝ պէտք է հեռու մնայ բոլոր տեսակի մոլութիւններէն, որոնք մարմինը տկարացնելէ աւելի սխալ ձեռով մտածելու եւ կամքի տկարութեան պատճառ կը դառնան:

Ուրեմն, առողջ կամքը ամէնէն գործուր եւ կարելոր ուժն է մարդուն կեանքին մէջ: Կը մնայ որ մարդ նպատակ ունենայ, ինքնավստահ ըլլայ, մտածէ իր կամքը տեսաբար գործացնելու մասին, անոր մղումով գործէ եւ միշտ ըսէ՝ «Այո՛, ես կրնամ»: Եւ ան անպայման կը հասնի իր նպատակին:


ԺԱ. Կարգ
Քեսայի Ազգ. Ուսումնասիրաց Միացեալ Ծննդարան



Բ.

Վարդի Մալաթայեան

Յաճախ մեծ հորս հետ ժամանակ կ'անցընեմ: Ան ինձի կը պատմէ իր անձնական կեանքի փորձառութիւններուն մասին: Ամէնէն աւելի գիտեցաքրքրած է իր գործուր կամքը, որով ան կրցած է յաղթահարել շատ մը դժուարութիւններ:



Անոր խօսքերը միշտ մտքիս մէջն են: Ան կ'ըսէ. «Եթէ ուզես՝ կրնաս ընել... կամքը կամենալ բառէն առաջ եկած է, եւ կամենալը մեր ձեռքն է... նպատակիդ կրնաս հասնիլ կամքի գործութեամբ»:

Այս տարի, սերտեցինք Լեւոն Շանթի «Յին Աստուածներ» թատերգութիւնը, ծանօթացանք Վանահօր կերպարին: Ան հզօր կամքի տեր, կատարելի ձգտող տիպար մըն է: Ան-

գամ մը եւս համոզուեցայ, որ կամք չունեցող թոյլ անձնաւորութիւն կ'ըլլայ, իսկ գործուր կամքի տեր մարդը չի յուսահատիր, միշտ կ'ընթացայ իր նպատակին ուղղութեամբ:

Մեծ հորս ազդեցութիւնը մեծ է կեանքիս մէջ: Եւ ես շատ շնորհակալ եմ անոր, որովհետեւ ան Վանահօր տիպարին պէս, ինձի սորվեցուցած է կեանքի մեծ դաս մը՝ տեսաբար գործացնել կամքս:

ԺԱ. Կարգ
Քեսայի Ազգ. Ուսումնասիրաց Միացեալ Ծննդարան

ՊԱՇՏՕՆԵԱՅԻ ԿԱՐԻՔ

Ա. Քառասնից Մանկանց Մայր Եկեղեցւոյ թաղականութիւնը կարիքը ունի.

* Լուսարարի

* Մաքրութեան տիկիներու

Յետաքրքրուողները կրնան դիմել Բերիոյ Յայոց Թեմի Ազգային Առաջնորդարանի Ընկերային Ծառայութեան Խորհուրդի քարտուղարութեան:

Յեռ. - 4612450:

ԿՐԹԱՍԻՐԱՑ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶԻ ՎԿԱՅԱԿԱՆԱՑ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՆԴԷՍ

Մանուկներու անմեղութիւնն ու անկեղծութիւնը համահունչ են գարնանային տրամադրութեան: Առիթնող է մանկութեան երագային աշխարհը, ուր մեծերս յաճախ կը փափաքինք վերադառնալ:

60 վայրկեանները, զորս ապրեցանք Շաբաթ, 18 Մայիս 2019-ի երեկոյեան Կրթասիրաց Մշկթ. Միութեան «2. Գարբիլեան» սրահէն ներս, 600 հանդիսատեսի վերադարձն էր դէպի մանկութեան աշխարհ՝ մանկանալու եւ մոռնալու կեանքի դժուարութիւնները:



Կրթասիրաց Յարութիւնեան Մանկապարտեզի ամավերջի «60 վայրկեան Աշխարհին Շուրջ» խորագիրը կրող հանդէսը շրջագայութիւն մըն էր երկիր մոլորակին շուրջ, ծանօթանալու մայր ցամաքներուն, անոնց բնիկներուն, տարբեր ազգերուն՝ իրենց մշակութային տարբերութիւններով:

Փոքրիկները ունին հսկայական կարողութիւն, որուն միայն պէտք է հաւատալ, վստահիլ եւ գայն բացայայտելու առիթ տալ:

Յանդիսատեսը ոտքի դիմաւորեց շրջանաւարտները, երբ հնչեցին Սուրիոյ եւ Յայաստանի քայլերգները փոքրիկներու երգչախմբային կատարողութեամբ: Այնուհետեւ շրջանաւարտները ներկաները հրաւիրեցին մէկ վայրկեան յոտնկայս յարգելու Սուրիոյ բոլոր նահատակներուն յիշատակը:

«Իւրաքանչիւր հանդէս ունի իր նիւթը, որ տեսալ մը դաս է, ուր փոքրիկները կը սորվին իրենց դպրոցական ծրագիրէն դուրս», ըսաւ մանկապարտեզ պատուին իր խօսքին մէջ:

Այս դասապահուն, փոքրիկները մասամբ սորվեցան քարտեզ կարդալ, ծանօթանալ աշխարհամասերուն եւ բեւեռներուն:

Փոքրիկները պարեցին, երգեցին ու մշակուած խօսքերով մայրենի եւ օտար լեզուներու անդաստանին մէջ փորձառութիւն ձեռք բերին: Գեղարուեստական յայտագիրը արգասիքն էր Կրթասիրաց Յարութիւնեան Մանկապարտեզի ուսուցչական կազմին խմբային բարեխիղճ աշխատանքին: Անոնք, փաստօրէն, քաջ կը գիտակցէին, թէ արուեստը փոքրիկին հոգեկան գարգացման կարեւորագոյն բաղկացուցիչն է:

Այս հանդիսութեամբ 2019-ի շրջանաւարտ հունձքը ամփոփեց երեք տարուան աշխատանքը եւ ստացաւ իր վկայականը, որուն անհամբեր սպասող ծնողները ծափոցեցին սորվողներով արձագանգեցին:

Վկայականները յանձնուեցան վարժարանիս տնօրէն երկրջ. Անդրանիկ Պողոսեանի եւ Արթ. Տ. Խորէն Զինյ. Պերթիլեանի ձեռամբ:

Այնուհետեւ վարժարանի վաստակաշատ տնօրէն երկրջ. Անդրանիկ Պողոսեան իր սրտի խօսքը արտասանեց, յայտնելով, որ Կրթասիրացը 95 տարիներէ ի վեր, որպէս հայակերտումի եւ մարդակերտումի օճախ, կը շարունակէ սերունդներ կերտել եւ հայաբոյր մթնոլորտ ստեղծելով անոնց մէջ սերմանել հայերենի հանդէպ սեր ու յարգանք:

Իր խօսքի աւարտին ան շնորհակալական խօսք ուղղեց Կրթասիրաց Մշկթ. Միութեան Խնամակալութեան, վարժարանի Յոգաբարձութեան, Ծնողաց Յանձնախումբին եւ այն մարմիններուն, որոնք սատար կը կանգնին վարժարանին: Ան յատուկ շնորհակալութիւն յայտնեց Բերիոյ Յայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերջ. Տ. Շահան Ս. Արք Սարգիսեանին՝ իր հայրական հովանաւորութեան համար:

Պրն. Անդրանիկ շնորհակալական խօսք ուղղեց նաեւ երկրիս վստահաշուք նախագահ տղոջ. Պաշար ալ Ասատիւն եւ սուրիական բանակին, որոնց շնորհիւ այսօր միասնաբար վայելեցինք շրջանաւարտ փոքրիկներուն հանդէպ:

Այնուհետեւ վարժարանի տնօրէնին ձեռամբ գնահատագրեր եւ ծաղկեփունջեր յանձնուեցան մանկապարտեզի ուսուցչուհիներէն Պերթի Կեօվ-շենեան-Գասարեանի եւ Արաքս Աթաշեան-Լեիմճեանի, իրենց ուսուցչական շրջանը բոլորելուն առիթով: Ապա, տնօրէնը ծաղկեփունջով գնահատեց

Թղթակից
Շաբ.՝ 12 14

ՓՏԱԾՈՒԹԻՒՆՆ ՈՒ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹԻՒՆԸ ՆՈՐԱՆԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ



Խաչիկ Գախնիտյան

Փտածութիւնը ընկերային-բարոյական այն ախտն է, որմէ բացառուած չէ որեւէ պետութիւն կամ ժողովուրդ, սակայն այդ վարակի ծաւալումն ու տարողութիւնը կը տարուբերի հասարակութեան հասարակութիւն, եւ շեշտուած է յատկապէս երրորդ աշխարհի երկիրներէ ներս:

Փտածութիւնը ծանօթ է մարդկային կեանքի վաղնջական ժամանակներէն իսկ, անոր դէմ պայքարը եւս նոյնքան հին է եւ ծայր առած անոր ծնունդին հետ: Մեծ ու բազմերանգ է փտախտի շրջածիրը, որ կ'ընդգրկէ մաքսախախտումներ, գեղծարարութիւն, թմրանենգութիւն, դրամակեղծութիւն, մարմնավաճառութիւն, ապօրինի միջոցներով գոյացած գումարներու որպէս օրինաւոր շրջանառութիւն (դրամալուստ) եւ այլն:

Այս բոլորին մէջ, սակայն, ամենավտանգաւորներն ու ամենածանրակշիռները կը հանդիսանան պետական կառոյցներու եւ հաստատութիւններու կողմէ ձեռնարկուած մեծ ծրագիրներու կամ գործառնութիւններու ընթացքին արձանագրուող անհաւատալի շեղումներն ու ամօթալի զանցառութիւնները՝ ինչպէս բարձր եւ ազդեցիկ դիրքեր, պաշտօններ զբաղեցնող պատասխանատուներու գրպանին եւ ի վնաս երկրի եկամուտին:

Փտածութեան մէջ առճակատումը անյետաձգելի պահանջ դարձած է այսօր հայաստանաբնակ իւրաքանչիւր հայրենակիցի համար:

Մեր հայրենիքէն ներս այսօր անպարկեշտ, մեղադրեալի վարքագիծի ու գործունէութեան տեր քաղաքացիներ անգամ հրապարակ կ'իջեն դատապարտելու փտախտն ու կաշառակերութիւնը անողոք ու անտեղիտալի պատերազմ յայտարարելու անոնց դէմ, առաջ քշելով հնարաւոր բոլոր միջոցներով անոնցմէ ձերբագատելու հրամայական անհրաժեշտութիւնը:

Հակառակ այն իրողութեան, որ ամեն ոք կը մերժէ ու կը դատապարտէ փտածութիւնը, ինքզինք հեռու եւ անմասն նկատելով այդ մոլորութենէն, այսուհանդերձ՝ այդ յոռի երեւոյթը մեծ համեմատութեամբ ծաւալած է հայրենի մեր իրականութենէն ներս եւ համակած գայն:

Փտախտի դէմ պայքարը Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան կողմէ ընդունուած է ազգային առաջնակարգ պարտաւորութիւններու շարքին:

Պաշտօնական թէ ժողովրդային տարբեր հարթութիւններու վրայ ապօրինի գործարքներու դէմ մաքառելու կամքը, ցանկութիւնն ու պատրաստակամութիւնը երբեք բացակայ չեն եղած մեր երկրէն ներս:

Օրինազանցութիւններու դէմ նպատակաւորուողուած, արդիւնաւոր եւ հետեւողական պայքարի կազմակերպումը՝ երկիրէն ներս իրաւ ժողովրդավարութեան եւ ընկերային արդարութեան հաստատման, տնտեսական հաստատաքայլ յառաջընթացին, քաղաքացիական հասարակութեան կայացման, օրէնքի գերակայութեան նուիրակամացման... եւ այս բոլորին իբրեւ արդիւնք՝ հօգու եւ բարգաւաճ հայրենիք կերտելու հիմնական երաշխիքներէն կը համարուի:



Կաշառակերութիւնը, որ ազգային անվտանգութեան սպառնացող անհանդուրժելի եւ ամօթալի երեւոյթ է, կը պայմանաւորուի երկու կողմերով՝ կաշառատու եւ կաշառառու: Ընկերային այդ հիւսնութեան դարմանումը առաջին հերթին կ'ենթադրէ վերափոխութիւն հաւաքականութենէն ներս տիրող հոգեխառնութեան եւ մտայնութեան, ժողովուրդի մը աստիճանաբար սերմանելով պարկեշտութիւն եւ օրէնքներու համապատասխան ապրելու ունակութիւնը:

Ընկերային թէ տնտեսական անձուկ եւ անյարթահարելի պայմաններու մէջ ապրող պաշտօնեաներ, որոնց աշխատավարձերը շատ համեստ են եւ անբաւարար, յաճախ ակամայ կը պարտաւորուին իրենց վայելած դիրքն ու իշխանութիւնը չարաշահելու, օրէնքի շրջանցումով անձնական նպաստ եւ բարեկեցութիւն ապահովելու: Ահա այստեղ է, որ հասարակական մտածողութեան եւ ժողովուրդի դաւանած բարոյական արժեքներու առաջնահերթ խնդիրները առանձին նշանակութիւն եւ կարեւորութիւն կը զգենուն:

Քարոզչական, դաստիարակչական եւ հասարակաքաղաքացիական հաստատութիւններու վերահսկողութեան գործընթացներու բարեկարգումով ու հզօրացումով, ինչպէս եւ ժողովուրդը արթնութեան մղող միջոցառումներու որդեգրումով անհրաժեշտ է հանգրուանօրէն հասնիլ այնպիսի կարգավիճակի, որ մեր հայրենակիցները կարենան ինքնաբերաբար անդրադառնալ այդ յոռի երեւոյթի հետե-

ւանքներուն ու վտանգին, որոնք կը սպառնան թէ՛ իրենց, թէ՛ իրենց զաւակներուն եւ թէ մեր հայրենիքի գալիքին:

Համաձայն միջազգայնօրէն սահմանուած բոլոր չափանիշներուն, կաշառատու եւ կաշառակերը հաւասարաչափ պատասխանատու են իրենց գործած ապօրինի արարքներուն համար: Իրաւական տեսանկիւնէ երկուքն այլանցաւոր են եւ դատապարտելի, հետեւաբար՝ յոյժ էական են նման շեղ յարաբերութիւններու ուղի հարթող պատճառներու հակակշռումն ու վերացումը:

Հարցախոյզներ ցոյց կու տան, որ հայրենաբնակ հայութեան մեծագոյն զանգուածը մեր երկրի վարգացումը սանձահարող հիմնական եւ գլխաւոր խոչընդոտներէն կը համարէ փտածութիւնը (կոռուպցիա): Այս արդիւնքը կը հաստատէ գոյգ ճշմարտութիւններ, առաջին՝

կանանալ այսքանով, այլ անպարտօրէն անցնիլ գործնական փուլ եւ այս գիտակցումը թարգմանել ռոշակի, ծրագրուած քայլերու:

Ապականութիւնն ու փտածութիւնը սահմանափակող կամ կանխարգիլող ամենաձեռնտու եւ ամենաարդիւնարար դեղատոմսերէն կը սեպուին մարդոց ընկերային վիճակի բարեշրջումը, տնտեսական ապահովութիւնը եւ այլն: Արդարեւ՝ ամենայառաջիմած, ամենահարուստ եւ ամենաբարգաւաճ երկիրներու պաշտօնատարներու կողմէ իսկ երբեմն կ'արձանագրուին սեփական դիրքի կամ իշխանութեան օգտագործման, դրամական իւրացումներուն, զանցառութիւններու, պետական գնումներու առնչուած հսկայական չարաշահումներու դէպքեր, որովհետեւ մարդը իր բնութեամբ ազահ է եւ անկուշտ:

Եթէ կարողանանք ձերբագատիլ մեր ժողովուրդի մօտ գոյաւորուած այն թիր մտայնութենէն, ըստ որուն՝ մեր երկրի ամբողջ իշխանութիւնը, պետական բոլոր պատասխանատուներն ու պաշտօնեաները զանցառումներ եւ կաշառակերներ են, եւ փոխարէնը ջանանք իւրաքանչիւր պաշտօնեայի աշխատանքն ու վարքագիծը ընդհանրական պարունակէն դուրս՝ առանձնաբար գնահատել, այն ատեն միայն կը յաջողիք յանգիլ առողջ, առարկայական եւ կառուցողական եզրակացութիւններու:

Օրէնսդրական բարեփոխումներով հարկ է սահմանափակել առաւելագոյնս սեղմել պետական պաշտօնեաներու ընձեռնած ենթակայական շահերէ զսպանակուող ազատ, կամայական որոշումներ կայացնելու հնարաւորութիւնը: Աշխատավարձերու բարձրացումով անհրաժեշտ է կենսագործել պետական պաշտօնատարներու բարեկեցութիւնը, միաժամանակ խստացնել անոնց աշխատանքի վերահսկողութիւնը: Շատ կարելու է յատկապէս՝ ապահովել պետական պաշտօնեաներու չարաշահումները անվախօրէն մատնանշող կամ բացայայտող հայրենակիցներու պաշտպանութիւնը: Իսկ ամենաեականը՝

Բնականաբար պետք չէ բաւա-

Շար.՝ էջ 14 ➤

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Սուրիոյ Հայ Աւետարանական Համայնքի Կրթական Խորհուրդը 2019-2020 դպրոցական տարեշրջանի համար կարիքը ունի՝

1. Տնօրէնի
2. Տեսուչի
3. Հաշուապահի
4. Քարտուղարի
5. Ծառայողի (տնտես հայրիկ- տնտես մայրիկ)
6. Հայերէն, արաբերէն, անգլերէն եւ այլ մասնագիտութեանց ուսուցիչ /ուսուցչուհիներու

Թեկնածուները պարտին ունենալ՝
 ● Համալսարանական վկայական վաւերացուած սուրիական պետութեան կողմէ:

● Կրթական ձեռնհասութեան (Թաահիլ Թարպաուի) վկայագիր կամ երկու եւ ւաւելի տարիներու որեւէ վարժարանի մէջ դասաւանդման փորձառութիւնը հաստատող վկայագիր:

● Մանկավարժական փորձ:

● Վարչական աշխատանքներու գիտութիւն, փորձ եւ հմտութիւն:

Փափաքողները կրնան դիմել Հայ Աւետարանական Կրթական Խորհուրդի գործավարութեան գրասենեակ:

Հեռաձայն՝ 4642450 - 0991 466 602
 Սուրիոյ Հայ Աւետ. Համայնքի
 Կրթական Խորհուրդ

ՀՅԴ ԲԻՐՈՅԻ...

Սկիզբ՝ էջ 7

խորհրդանշական յուշանուէր մը նուիրեց Սուրիոյ Հայ Աւետարանական Համայնքապետարան այցելութեան առիթով:

ՀԱՆՐԱՊԵՏԱՆԻ ՍՈՒՐԻՎԱՅՈՒԹԵԱՆ ԸՏԱՊ ՕԳՆՈՒԹԵԱՆ ԵՒ ՎԵՐԱԿԱՆՁՆՈՒՄԻ ԿԵՂՐ. ՄԱՐՄԻՆԻՆ ՀԵՏ

Երեքշաբթի, 4 Յունիս 2019-ի առաւօտեան ժամը 11:00-ին, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեան հանդիպում ունեցաւ Սուրիահայութեան Շտապ Օգնութեան եւ Վերականգնումի Կեղր. Մարմինին հետ:

Հանդիպումէն ճամբորդութեան պատճառով կը բացակայէին Հայ Կաթողիկէ եւ Աւետարանական համայնքներու առաջնորդները:



Մտաւորապէս մէկ ժամ տեւող հանդիպումին ընթացքին, Յակոբ Տէր Խաչատուրեան նախ ողջունեց ՍՇՕՎ-ի Կեղր. Մարմնի եօթը տարիներու ծաւալուն գործունէութիւնը եւ գնահատեց անոր պատմական վեհ առաքելութիւնը, յատկապէս մարդասիրական եւ կրթական բնագաւառներէն ներս:


Անշտեղ, որ այսօր միասնական Նոյն ոգիով եւ համագործակցութեան նոր ուղիներ որոնելով պետք է շարունակել սուրիահայութեան վերականգնումի աշխատանքը, որուն արդէն իսկ գործնական աջակցութիւն ցուցաբերած է եւ կը շարունակէ ցուցաբերել Սուրիոյ պետութիւնը, գլխաւորութեամբ իր վստահութեամբ նախագահին:

Աւարտին Յակոբ Տէր Խաչատուրեան բարձր գնահատեց նաեւ այսօր, այս դժուարին պայմաններուն մէջ գոյատեւող, թիւով նուազած հայ համայնքի ազգային, մշակութային եւ բարեսիրական միութիւններուն գործունէութիւնը, ապա յաջողութեան եւ Սուրիոյ խաղաղութեան մաղթանքներով աւարտեց իր խօսքը:

ԱՅՅԵՆՈՒԹԻՒՆ ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԵ ՀԱՄԱՅՆՔԻՆ

Կիրակի, 2 Յունիս 2019-ի յետմիջօրէին, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեանը եւ անոր ընկերակցող պատուիրակները դիմաւորուեցան Հայ Կաթողիկէ Համայնքի եկեղեցական դասուն եւ Ս. Երրորդութիւն եկեղեցւոյ ներկայացուցիչ մարմիններուն կողմէ ժողովրդապետութեան դահլիճէն ներս: Արժ. Տէր Կոմիտաս Զինչ. Տատաղեան խօսք անուելով, նախ փոխանցեց

Արհիպապատի Գերապայծառ Տիրոջ ողջունները, բարեմաղթութիւնները եւ շնորհաւորութիւնները Հայաստանի Հանրապետութեան Կերտման 101-ամեակին առիթով: Ապա պատմական ակնարկ մը ներկայացուց համայնքի եկեղեցական-ազգային գործունէութեան մասին ու յիշեց սիրոյ, փոխադարձ յարգանքի եւ միասնականութեան ոգին, որ կը տիրէ այստեղ՝ հալէպահայութեան երեք համայնքապետներուն շնորհիւ:



Իր կարգին ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեան գեկուցեց Հայաստանի ներքին իրադարձութիւններուն մասին եւ կոչ ուղղեց պահպանելու Հայաստան-Արցախ-Սփիւռք միասնականութիւնը: Ապա բարձրօրէն գնահատեց համայնքի յարանուանութիւններուն սերտ յարաբերութիւնը եւ գործակցութիւնը, մասնաւոր վերջին տարիներուն:

ԱՅՅԵՆՈՒԹԻՒՆ ՀՀ ՀԱԼԵՊԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԻՊԱՏՈՍԱՐԱՆ



Նոյն օրը ՀՅԴ Բ. ի ներկայացուցիչը այցելեց նաեւ ՀՀ Հալէպի Գլխաւոր Հիւպատոսարան եւ հանդիպում ունեցաւ ՀՀ Հալէպի Գլխաւոր Հիւպատոս Արմէն Սարգսեանի եւ ՀՀ Մարդասիրական խումբի Հիւպատոսութեան ներկայացուցիչ գնդապետ Արկատի Տոնոյեանի հետ:

ՄՏԱՄԱՐԶԱՆԲ



Պատրաստեց Մարինա ԶիլԱբոչեան-Պօղիկեան
ԽԱԶԲԱՌ (ՄՆ 297)

	1	2	3	4	5	6	7	8	9	10	11	12
1												
2												
3												
4												
5												
6												
7												
8												
9												
10												
11												
12												

- Հորիզոնական**
- 1- «Լուսին չկար, մութ գիշեր էր» երգը նուիրուած է իր յիշատակին: Կերասի թթու տեսակը: Նիւն:
 - 2- Մէկ օրուան ապրուստ՝ վարձ: Հակառակ՝ երէ:
 - 3- Տառի մը հարեւանները: Հակառակ՝ տառի մը անունը: Իգական օտար անուն:
 - 4- Աշխարհագրական պատկեր, նախագիծ:
 - 5- Փոքրացնող մասնիկ: Հակառակ՝ ծառի բունին ստորին մասը:
 - 6- Պոլսահայ տիտղոս: Առաջին կինը: Հակառակ՝ գրական ստեղծագործութիւն:
 - 7- Խթում, նախատեսակ: Յարաբերական դերանուն:
 - 8- Տառի մը հարեւանները: Անձնական դերանուն, Ա. դէմք, եգակի, սեռական հոլով: Շաղկապ «բայց» իմաստով:
 - 9- Չուարթ, ուրախ: Չորեքշաբթի:
 - 10- Հակառակ՝ գոյութիւն ունէր: Վերջածանց:
 - 11- Ազգակից: Հնարք, միջոց:
 - 12- «Լեռներու Խորհուրդը» հատորին հեղինակը:

- Ուղղահայեաց**
- 1- Ասացուածքը կ'ըսէ. «...» վարպետ, գործի անպետ: Ռազմախաղ:
 - 2- Անսովոր: Արական անուն:
 - 3- Հակառակ՝ անձնական դերանուն, Գ. դէմք, եգակի, ուղղական հոլով: Հակառակ՝ հանքային համէմ: Անասունի կերակուր:
 - 4- Պատմիչ հեղինակ: Ծափոնական թատրոն:
 - 5- Որսական թռչուն: Արցախի առաջին դպրոցին վայրը:
 - 6- Սարսափ: Բայական լծորդութիւն: Հակառակ՝ աջք:
 - 7- Լեցուն: Հակառակ՝ մակարոնի միջատ: 1173-ին Կիլիկեան Հայաստանի մայրաքաղաքը:
 - 8- Երկրի մը կենսալորտը: 6600:
 - 9- Տառի մը անունը:
 - 10- Արհաւամի գաւակը: Տառի մը անունը:
 - 11- Կրկնուած բաղաձայններ: Հակառակ՝ խոռոչ: Մուհամմետի փեսան:
 - 12- Բանասէր, գրող՝ Լալա Միսկարեան-Միսնասեանի պատմաւածքներու հատորը, հրատարակուած 2010-ին:

ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

ԽԱԶԲԱՌ (ՄՆ 296)

1	2	3	4	5	6	7	8	9	10	11	12
1	յ	ա	ս	պ	ի	ս	ն	է	ի	ն	է
2	ա	մ	պ	ա	տ	ն	լ	ա	կ	ա	ն
3	ր	ա	ի	ր	ր	ր	ր	ր	ր	ր	ր
4	ա	ր	ա	ա	կ	ա	ք	է	2		
5	փ	ա	ս	տ	ա	ք	ա	խ	ա	լ	ի
6	ն	ս	տ	ա	ք	ա	ն	2	ի	ա	
7	փ	ա	ր	ա	ն	լ	ա	ա	ր		
8	ն	լ	ա	ի	է	ր	ք	ք	ա	հ	
9	խ	ա	ա	լ	լ	ի	ր	ա	ի		
10	կ	տ	ա	կ	ն	լ	ն	ն	ս	ա	կ
11	մ	ա	ր	մ	ա	ր	ն	ն	յ	յ	
12	է	ս	պ	ս	ա	կ	ը	դ	ր	օ	

ՍՈՒՏՈՒՄ (ՄՍ 296)

7	6	2	8	3	9	4	1	5
8	3	5	4	1	7	2	6	9
4	1	9	2	6	5	8	3	7
6	7	4	9	8	3	1	5	2
1	5	8	7	2	6	9	4	3
2	9	3	5	4	1	7	8	6
9	8	7	3	5	4	6	2	1
5	2	6	1	7	8	3	9	4
3	4	1	6	9	2	5	7	8

ՊԱՅՈՒՑ ԲԱՌ (ՄՊ 67)

Պահուած բառը՝ Էմմանուէլ

ԻՆՉ ԿՐՍԵՆ ԱՍՏՂԵՐԸ



ԽՈՅ

Հիանալի գաղափար մը պիտի յղանաք եւ որոշ յաջողութիւն մը պիտի գտնէք: Այս միտքը եւ որոշումը պահեցէ՛ք՝ տօնական առիթով մը զայն արտայայտելու:



ՏՈՒ

Ձեր բարեկամները պիտի ընդունիք յատուկ հրաւերով մը: Անոնք շատ գոհ պիտի մնան ձեր հիւրասեր վերաբերումէն:



ԵՐԿՈՐԹԵԱԿ

Օրինակելի գործունեութիւն մը պիտի ունենաք՝ գոհացնելով ձեր գործակիցները եւ բարեկամները: Անոնք պիտի օգտուին ձեր փոխանցած գիտելիքներէն:



ԽԵՅՂԵՏԻՆ

Ճամբորդութիւն մը կատարելու առիթ պիտի ունենաք: Ձեր դիմաց ունիք բազմաթիւ վայրեր այցելելու ընտրանք մը, ուրեմն ընտրեցէ՛ք ձեր սիրած վայրը:



ԱՌԻՇ

Ապագան ձեզի համար պահած է լաւ անակնկալներ: Մասնաւորաբար կարելիութիւն մը կայ ձեր ընտանիքին մեծնալուն: Ուրախութեամբ դիմաւորեցէ՛ք զայլիք նորութիւնները:



ԿՈՅՍ

Ընտանեկան կամ ամուսնական ձեր կեանքը պիտի ըլլայ եռուզեռով յորդուն: Կեանքը վարդագոյն է, բայց ձեր «Երանգապանակին» մէջ ուրիշ գոյներ ունիք:



ԿՇԻՈՔ

Մի՛ սպասեք, որ ուրիշներ ըսեն ձեզի, թէ ի՞նչ պետք է ընէք: Դուք պետք է որոշէք ձեր ընելիքը եւ գործի անցնիք եռանդով: Օրը ունի յաջողելու առիթներ:



ԿԱՐԻՃ

Մարգական վարժութեան մը համար պիտի ունենաք աշխուժ վերաբերում: Ասկա բարիք մը պիտի ըլլայ ձեր գործունեութեան աշխուժացման, որմէ շատ պիտի օգտուիք:



ԱՐԵՆԱՎՈՐ

Ձեր տան մէջ լարուած մթնոլորտ մը յանկարծ պիտի ստեղծէ ծիծաղի զօրաւոր տրամադրութիւն, որ պիտի ուրախացնէ ընտանիքին բոլոր անդամները: Այսպիսով, պիտի վերջանայ ձեր ճգնաժամը:



ԱՅԾԵՂՁԻՐ

Տարուան ընթացքին ձեր որոշած ծրագիրը կրկին աչքէ անցուցէք, որպէսզի կարենաք պահել ձեր համաձայնութիւնը աշխատանքի իմաստով:



ԾՈՎԱՆՈՅ

Գնումներ կատարելու համար եղէք շրջահայեաց, գնեցէ՛ք թարմ եւ օգտաշատ պիտոյքներ կամ ուտելիք: Այսուհանդերձ, ուշադիր եղէք ձեր քսակին: Առողջ մնալու ձեւեր որոնեցէք:



ՁՈՒԿ

Պիտի օգտագործէք ձեր հմայքը՝ անձ մը ձեր գրպանը դնելու համար: Հիանալի եւ բախտաբեր է օրը:



Յուշիկ Նազարեան

ՆՈՅՆԱՆՄԱՆ ԽԱԼԸ... ԴՈՒՔ ԱԼ ՈՒՆԻՔ

Դիւրին չէ զայն գտնելը, կրնայ ըլլալ, որ ձեր ժամացոյցին կամ ապարանջային տակ պահուըտած է, բայց ընկերային ցանցերը արդէն ողողուած են անոր հազարաւոր նկարներով: Կիներ ու աղջիկներ դիմատետրի եւ այլ ընկերային ցանցերու միջոցաւ սկսած են տարածել դաստակին ճիշդ մէջտեղը գտնուող խալին նկարը եւ զայն կոչել «Նոյնանման խալը»:



Սիրելի՛ իգական սեռի ընթերցող, դուն ալ ունի՞ս դաստակին մէջտեղի խալէն: Չգարմանա, բայց աշխարհի չորս կողմը տասնեակ հազարաւոր կիներ ու աղջիկներ Նոյն տեղը, Նոյն խալէն ունին:

Խալը կը կազմուի, երբ մաշկին վրայ որոշ տեղ մը մեկնակի կոչուող նիւթը կը հաւաքուի: Մեկնակիը այն նիւթն է, որ մեր մորթին ու մազերուն գոյն կու տայ: Խալերը կը յայտնուին ու աւելի մուգ երանգներ կը ստանան արեւու շողերուն ենթարկուելով: Այս ձեւով ալ կը բացատրեն ոմանք, թէ ինչո՞ւ դաստակին վրայ խալ կ'երեւի: Մեր մարմնին այդ բաժինը յաճախ կ'ենթարկուի արեւու շողին, Նոյնիսկ եթէ երկար թեւով հագուստներ հագած ըլլանք: Ժառանգականութիւնը նաեւ մեծ դեր կը խաղայ: Նկատելի է, որ բաց գոյնի մաշկ ունեցողները աւելի կը հակին խալ ունենալու, իսկ ոմանք բնա՛ւ չեն ունենար, որքան ալ արեւուն ենթարկուին:

Վերադառնալով Նոյնանման խալին, «The Sun» թերթը կը գրէ, որ կարգ մը կիներ ընկերային ցանցերու նկարներուն տակ մեկնաբանութիւններով արտայայտած են իրենց գարմանքը, թէ ինչպէ՛ս բոլորին մօտ ճիշդ Նոյն տեղն է ան: «Սարսափելի երեւոյթ է»,

մեկնաբանած է մէկը, իսկ ուրիշ մը՝ «Արդեօք ի՞նչ կը նշանակէ այս»: Ոմանք հաստատած են, որ ոչ թէ մէկ՝ այլ երկու դաստակներուն վրայ ալ կը կրեն Նոյն խալէն: Կին մը հետեւեալ գրառումը կատարած է. «Սկիզբը մտածեցի, թէ անկարելի բան է, բայց երբ ապարանջաս, գոր միշտ կը կրես, վերցուցի՝ նկատեցի, որ ե՛ս ալ ունիմ... Աստուած իմ»: Ըստ «The Time» թերթին, առաջին գրառումը Twitter-ի մէջ մէկ շաբթուան մէջ ունեցած է աւելի քան տասներկու հազար մեկնաբանող, որոնք հաստատած են, որ իրենք ալ ունին Նոյն խալէն:

Շաբթուան ամենէն շատ քննարկուած նիւթերէն մէկը կը համարուի Նոյնանման խալը: Ես ալ ունիմ հատ մը՝ աջ դաստակիս: Արդեօք մեր ընթերցողներէն քանի՞ն ունի դաստակի մէջտեղի խալ... մի՛ վարանիք դիմատետրի մեր էջին վրայ ձեր մեկնաբանութիւնը արձանագրելու:

ԻՆՉ ԿՐ ՆՇԱՆԱԿԵՆ ՁԵՐ ԽԱԼԵՐԸ

Խալին գոյնը որքան մուգ ըլլայ, այնքան կը շեշտուի զայն բնութագրող բնաւորութեան գիծը:

Կլոր խալը կը բնորոշէ բարութիւն, երկարաւունը՝ յաջողութիւն, եռանկիւնը կամ անհավասար եզրերովը՝ բարիի եւ չարի խառնուրդ:

Ճակտի խալ

Եթէ խալը գտնուի ճակտին մէջտեղը կամ աջ կողմը, կը բնորոշէ աշխատասիրութիւն, գործերու յաջողութիւն, երջանիկ ամուսնութիւն եւ աշխուժութիւն: Իսկ եթէ խալը ձախ կողմն է, անձը յիշուած առաւելութիւններուն հասնելու համար քանք պետք է թափէ:

Խալ այտերուն վրայ

Կը բնորոշէ աշխատասիրութիւն եւ բարեացակամութիւն: Այսպիսի խալ ունեցողը ընդհանրապէս հարուստ չըլլար:

Խալ քիթին վրայ

Կը բնորոշէ շուտ բռնկող բնաւորութիւն: Այսպիսի խալ ունեցողները կրքոտ են: Անոնք նաեւ ազնիւ, անկեղծ ընկերներ են, հակառակ անոր որ բաւական դիւրաբորբոք են: Անոնք նաեւ կենսքի եւ ամուսնութեան մէջ յաջող մարդիկ են:

Խալ շրթունքին վրայ

Շրթունքին վրայ խալը կը բնորոշէ քընք-

շութիւն: Այսպիսի խալ ունեցողները ոչ միայն Նուրբ էակներ են, այլեւ ունին բխրուն առողջութիւն:

Խալ կզակին վրայ

Կը բնորոշէ ընկերասիրութիւն եւ հանգիստ բնաւորութիւն: Այսպիսի խալ ունեցողը աշխատասեր է, հաճոյախօս եւ շատ յաջողակ:

Խալ վիզին վրայ

Եթէ խալը վիզի առջեւի մասին վրայ է, կը բնորոշէ երջանկութիւն,

իսկ եթէ ետեւի՝ դժուար կենսք, եթէ կողերուն վրայ է՝ այդ մարդը աստիճանաբար կը դառնայ ոչ անկեղծ եւ բծախնդիր:

Խալ կուրծքին վրայ

Եթէ կը գտնուի աջ կուրծքին վրայ, կը բնորոշէ ուժեղ հակում հակառակ սեռին, եթէ ձախ կուրծքին վրայ՝ աշխատասիրութիւն եւ շրջա-հայեացութիւն:

Խալ մէջքին վրայ

Կը բնորոշէ աշխատասիրութիւն, ազնուութիւն եւ անկեղծութիւն:

Խալ ոտքերուն վրայ

Այսպիսի մարդիկ դժուարահաճ բնաւորութիւն կ'ունենան: Կենսքի մէջ իրենք իսկ դժուարութիւններ ստեղծելու հակուած կ'ըլլան:

Իսկ ձեր խալը ո՞ւր կը գտնուի...:



ԴԱՄԲԱՆԱԿԱՆ՝ ԸՆԿԵՐ ՅԱԿՈՐ ԲԱԼԷՇԵԱՆԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Անհուն կսկիծով հողին յանձնեցինք հաւատարիմ դաշնակցական, անգին եղբայր եւ բուրիս սիրելի ընկ. Յակոբ Բելէշի բազմաչարչար մարմինը: Ընկեր մը, որուն քաջածանօթ են ոչ միայն կուսակցականները, այլեւ Հայկական հայութիւնը եւ արաբ ժողովուրդը: Ընկեր մը, որ ի գին ամեն գոհողութեանց, շատ անգամ յանձն առաւ վերջին շունչը փչող վիրաւորներ փոխադրել հիւանդանոց եւ կեանքի վերադարձուց զանոնք: Նուիրեալ մը, որ դաշնակցականի ծառայասեր ոգիով տոգորուած՝ նպաստեց հարիւրաւոր կարօտեալ ընտանիքներու սննդամթերքի բաշխման աշխատանքին: Եւ վերջապէս անդու ծառայող մը, որ պատերազմի դաժան օրերուն, զինակից ընկերներու կողքին կանգնեցաւ, յանուն շրջանի ժողովուրդի անվտանգութեան:

Ոչ մէկ դժուարութիւն կրցաւ ընկնել աշխատասեր ու համեստ ընկ. Յակոբը: Ամեն առաւօտ կանուխ, անբաժան ծխախոտը ձեռքին, արագ քայլերով կը փութար «Տիգրանեան» կեդրոն՝ կատարելու իրեն վըստահուած աշխատանքները: Ըլլալով շրջանի երեք ընկերներէն, իր ամէնօրեայ ներկայութիւնը ակումբէն ներս կենդանի օրինակ կը ծառայէր նորահաս սերունդին՝ դառնալու ընկ. Յակոբի հաւատարիմ հետեւորդները:



Անկասկած, որ այսուհետեւ անոր բացակայութիւնը դառն իրականութիւն պիտի համարուի բուրիս համար, սակայն Նժդեհի խօսքով՝ «քաջերի յարութիւնն է մահը», այլ խօսքով՝ քաջերը չեն մեռնիր, անոնք կ'անմահանան:

Զիլիսցի համեստ ընտանիքի գաւակ՝ ընկ. Յակոբ, ամուսնացած էր եւ ուներ դուստր մը եւ մանչ մը: Ծատ կանուխ ան մուտք գործած էր ՀՍԸՄ-ի շարքեր եւ հետզհետէ բարձրանալով տիրացած էր առաջնորդ խմբապետի պաշտօնին: Մարգասէր էր ան, հետապոյլի եւ հեծանիւի մէջ ձեռք ձգած իր շատ մը մրցանակներ: Ապա անդամակցած էր ՀՅԴ-ի շարքերուն եւ դարձած՝ ազգանուէր կուսակցական մը:

Սիրելիներ, Այսօր քաջութիւնը ունինք յայտարարելու, որ ընկ. Յակոբը կը դասուի մեր դաշնակցական ֆետայիներու փառանգին, որովհետեւ ան երբեք չզլացաւ իր լուման ներդնել իր այնքան պաշտած կուսակցութեան եւ մինչեւ իր անողոք հիւանդութիւնը ծառայեց իր ազգին՝ յատկապէս Նոր Գիւղի համեստ ժողովուրդին:

Սիրելի՛ ընկեր Յակոբ, Հիմա թեթեւցած է հոգիդ եւ կը հաւատանք որ ան կը թեւածէ մեր մէջ: Ո՛չ զարգացած գիտութիւնը, ոչ ալ ընկերներու ջանքերը կրցան հեռացնել քեզ մէ անողոք մահը, որ եկաւ անժամանակ խլելու քեզ հարազատներդ եւ ընկերներդ: Կասկած չունինք, որ հոգիդ դեռ երկար ատեն պիտի թեւածէ «Տիգրանեան» ակումբին մէջ եւ դաշնակցականի օրինակելի վարքը սերունդներ պիտի դաստիարակէ՝ ազգասիրութեամբ եւ հայրենասիրութեամբ:

Հողը թեթեւ գայ յոգնատանջ ուսերուդ, անզուգական ընկեր: Խունկ ու մոմ անթառամ յիշատակիդ:

«Արամ» ընտանիք

ԿՐԹԱՍԻՐԱՑ...

Սկիզբ՝ էջ 10

տեք Կրթասիրաց Յարութիւնեան մանկապարտեզի մանկապարտիզպանուհի Մարգարիտ Շամիլեան-Մուրատեանը՝ իր տարած բծախնդիր աշխատանքին համար:

Հուսկ վարժարանի Հոգեւոր Հովիւ Արժ. Տ. Խորէն Բիւյ. Պերթիզըլ-

եան իր սրտի խօսքը արտասանելով նախ Առաջնորդ Սրբազան Հօր հայրական օրհնութիւններն ու շնորհաւորանքը փոխանցեց շրջանաւարտ փոքրիկներուն եւ անոնց ծնողներուն: Ապա քահանայ հայրը յայտնեց, որ բեմ բարձրացած շրջանաւարտ փոքրիկները հպարտութիւն կ'առնեն եւ յոյս կը ներշնչեն:

Հանդէսը բարի երթի մաղթանքներով հասաւ իր աւարտին:

ՇՆՈՐԻՆԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ

ՓՏԱԾՈՒԹԻՒՆ...

Սկիզբ՝ էջ 11

հարկաւոր է անվերապահօրէն կիրառել օրէնքի առաջ բուրիս հաւատարմութեան եւ պատասխանատուութեան անխուսափելիութեան սկզբունքը: Այսինքն՝ իւրաքանչիւր պաշտօնեայ պետք է յստակօրէն իմանայ, որ օրէնքը խախտելու պարագային պատիժը անխուսափելի է եւ անշրջանցելի՝ ով ալ ըլլայ անոր հեղինակը:

Փտածութեան եւ կաշառակերութեան դէմ համակողմանիօրէն շղթայագործուած երկարաշունչ եւ լայնածաւալ արշաւին մէջ առաջատար եւ վճռորոշ դերակատարութիւն վերապահուած է Դատական Իշխանութեան եւ համակարգին: Որովհետեւ միայն մասնագիտական արհեստավարժ հետաքննութեամբ եւ անաչառ դատավարութեամբ կարելի է իսկական յանցագործները յայտնաբերել, անոնց մեղադրելի արարքներուն ճշգրիտ տարողութիւնը սահմանել, ապա նաեւ անոնց կրելիք արդար պատիժը որոշել:

Կենսական է մանաւանդ ժողովուրդին մօտ Դատական Իշխանութեան նկատմամբ հաւատք եւ վըստահութիւն ներշնչել, ու հաւաստել՝ որ Հայաստանի մէջ կարելի է հասնիլ արդարութեան, կարելի է Նոյնիսկ պետական բարձրաստիճան պաշտօնեաներու կամ պետական մարմիններու օրինախախտումներուն եւ անիրաւութիւններուն դէմ բողոքել, եւ անպայման արդար վճիռներու եզրայնագիծ:

Նման հաւատքի եւ վստահութեան արմատաւորումով միայն հայրենի իշխանութիւններ պիտի յաջողին հայաստանահպատակ մեր քոյրերն ու եղբայրները մղել

ապականութեան դէմ անողոք եւ անհաշտ առճակատումի, իսկ այդ հաւատքին ու վստահութեան միս եւ աւիւն հաղորդողը պիտի ըլլայ Դատական անկաշառ Իշխանութիւնը, միշտ յենարան ունենալով հասարակութեան անշրջանցելի նեցուկը:

ՅԻՇԵԼՈՎ...

Սկիզբ՝ էջ 9

ձգելիք տեղ չկար»: Իմ բանախօսութենէն զատ՝ մի առ մի սրտի խօսք կ'արտասանէին երեք յորելեար գրողները: Անոնց մասին սրտախօսիկ ելոյթ մը կ'ունենար նաեւ բաւաստեղծ Չահրատ: Մեծարեալներուն գրական վաստակին կ'անդրադառնար Մաքրուհի Յակոբեանն ալ: Կ'ասմունքեր Սիլվա Կոմիլեան: Իսկ Մետրոպ պատրիարքը, որ կը նախագահէր հանդէսին, իր հուսկ բանքին մէջ յուզումով նկատել կու տար, թէ ինքզինք կը սեպէր չորս մեծարեալ գրողներուն որդիս, որովհետեւ անոնք արդէն գրել սկսած էին՝ երբ ինք տակաւին աշխարհ եկած չէր...:

«Մարմարա» յաջորդ օրուան իր ծաւալուն թղթակցութեան մէջ կը յիշեցնէր որ «երկուընկէս ժամ տեղողութեամբ այս հանդիսութիւնը մեզ ետ կը տանէր դեպի մօտիկ անցեալի գրական այն անմռանալի երկրորդները, որոնք կը սարքուէին խումներամ բազմութեան մը ներկայութեան: Գրական արժեքներու նկատմամբ այսօր ցուցաբերուած անտարբերութեան մէջ՝ երկէ գիշերուան հաւաքոյթը իսկապէս անցեալէն գողցուած ձեռնարկ մըն էր, որ վերստին պատուանդանի վրայ կը դնէր գրական խօսքն ու շնորհը եւ ի վերջոյ միսփարութիւն կը դառնար տակաւին մեր գիրն ու մայրենին սիրող հարիւրաւորներու համար»:

(շարունակելի - 6)

«ԳԱՆՁԱՍԱՐ»

ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹԻ ԱՆՁՆԱԿԱԶՍ

- Խմբագիր՝ Չարմիկ Զիլվերշեան-Պողիկեան
- Սրբագրիչներ՝ Չեփիւռ Պապիկեան-Աւագեան
- Յուշիկ Ղազարեան
- Ձեւաւորող՝ Յովսէփ Զալոյլեան
- Գրաշար՝ Անի Թոփալեան-Սարուխան
- Արաբերէն լուրերու թարգմանիչ՝ Մարէն Պապեան
- Կայքէջի պատասխանատու՝ Զրիստ Խրոյեան
- Լուրերու պատասխանատու՝ Լուսին Ապաճեան-Զիլվերշեան
- Հաշուապահ՝ Սեւակ Կիւլվանեւեան

- Ծանուցողներէն եւ աշխատակիցներէն կը խնդրուի ծանուցումներն ու յօդուածները խմբագրատուն ուղարկել ամենէն ուշը Երկուշաբթի օրերը:

- Նախընտրելի է յօդուածներն ու թղթակցութիւնները ուղարկել գրաշարուած:

- Խմբագրատուն ուղարկուած նիւթերը, հրատարակուին կամ ոչ, չեն վերադարձուիր:

- Խմբագրութեան վերապահուած է ստացուած յօդուածներու հրատարակելու կամ չհրատարակելու որոշումը:

- Ձեր ծանուցումներն ու յայտարարութիւնները կարելի է հրապարակել «Գանձասար»ի տպագիր տարբերակին եւ կայքէջին միջոցով:

021 2110 958 — www.kantsasar.com
kantsasarweekly@hotmail.com
www.facebook.com/kantsasar



Ռաֆֆի Միլսհեան

ՀԱՅԿԱԿԱՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՄԵՋ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՒ CONIFA-2019 ԵՐՐՈՊԱՅԻ ԱՆՈՅԵԱՆՈՒԹԵԱՆ ՀԱՆԴԻՍԱՒՈՐ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ

Ստեփանակերտի Ստեփան Շահումեանի անուան մարզադաշտին մեջ, 1 Յունիսին տեղի ունեցավ Ֆութպոլի Անկախ Միություններու Ընկերակցության (ConiFA-2019) Եւրոպայի ախոյեանութեան հանդիսաւոր բացման արարողութիւնը. ախոյեանութեան կարգախօսն է «Բաց Դռներ, Ամուր Դարպասներ»:

Ըստ «Արցախփրես»-ի, բացման արարողութեան հրամցուեցաւ երաժշտական համադրութիւն մը, որուն միահիսուած ներկայացուցցաւ Արցախի մշակոյթը իր ամբողջ ներկայակալով՝ հորովել, փողային եւ հարուածային գործիքներ, թմբկահարներ, երգի եւ պարի համոյթներ, մանկական երգչախումբ, տարազներու ցուցադրութիւն եւ այլն:



Ախոյեանութեան մասնակցող Աբխազիոյ, Արցախի, Արեւմտեան Հայաստանի, Հարաւային Օսեթիոյ, Չամբերիայի, Սափմիի, Աւելի Լանտի եւ Փատա-

նիայի մարզիկները յաջորդաբար մտան մարզադաշտ:

Բացման խօսքով հանդես եկաւ Արցախի նախագահ Բակո Սահակեան՝ դիտել տալով, որ Արցախի մէջ այսօր տեղի կ'ունենայ նշանակալի իրադարձութիւն մը:

«Արցախ ժամանած են աշխարհի զանազան երկիրներէ բազմաթիւ հիւրեր, որոնց շարքին նաեւ՝ պետական այրեր: Կ'ուզեմ ողջունել եղբայրական Հարաւային Օսեթիոյ Հանրապետութեան նախագահ Անաթոլի Փիլիլովի, ConiFA-ի նախագահ Փեր Անտրես-Փիլիթի, «Ֆութպոլի Անկախ Ընկերակցութիւններու Եւրոպայի Միութեան» նախագահ Ալպերթո Ռիքեոյի: Մեզի համար մեծ պատիւ է հիւրընկալել ձեզ Արցախի հողին վրայ: Նման մարզական միջազգային միջոցառում մեր երկրին մէջ տեղի կ'ունենայ առաջին անգամ ըլլալով: Յոյս ունիմ, որ թե՛ մարզիկները, թե՛ ֆութպոլաստները բաւականութիւն կը ստանան խաղերէն: Մարզանքը, յատկապէս ֆութպոլը, այն բացառիկ բնագաւառներն է, որոնք պէտք է միաւորեն ժողովուրդները, ամրապնդեն անոնց միջեւ բարեկամութիւնը եւ փոխադարձ յարգանքը, նպաստեն կապերու հաստատման եւ այլն: Մարզանքը սահմաններ, սահմանափակումներ, խտրականութիւն եւ երկակի չափանիշներ չի ճանչնար: Անկախ խաղադրութեան խորհրդանիշ է, անոր որ պայքարը արդար է՝ կը յաղթէ...», ըսաւ նախագահ Սահակեան:

Հանդես եկաւ նաեւ ConiFA-ի նախագահ Փեր Անտրես-Փիլիթի, որ յայտնեց, թէ իրենց համար մեծ պատիւ է բոլորին հետ այսօր Արցախի մէջ ներկայացնել ConiFA-2019 Եւրոպայի ախոյեանութիւնը:

«Այսօր, մենք կը ներկայացնենք տարբեր երկիրներ, որոնք ժառանգած են զանազան մշակոյթներ, անցած պատմական տարբեր ուղիներ, այդուհանդերձ այս ախոյեանութիւնը մեզ համախմբած է մէկ յարկի տակ՝ իբրեւ իւրայատուկ դեսպաններ հանդես գալու եւ աշխարհին ներկայացնելու մեր ժողովուրդները, ցոյց տալու, որ, անկախ բոլոր հանգամանքներէն, անկախ մեր ծագումէն՝ մենք կրնանք ստեղծել բարեկամութիւն եւ կրնանք սերմանել փոխադարձ յարգանք: ConiFA-ն կը ձգտի հասնիլ խաղադրութեան, ըլլալ աւելի հանդուրժող, աւելի բարեհաճ աշխարհի հանդէպ...», ըսաւ ան՝ ընդգծելով, որ արտերկրէն ժամանած լրագրողները խաղերը մեկնաբանելու պահուն անպայման կը կիսուին Արցախի մասին տպաւորութիւններով, որովհետեւ անիկա հիասքանչ է:

Համերգային ծրագրի ընթացքին երգերով հանդես եկան հայ եւ սպասացի կատարողներ:

Բացման հանդիսութեան ներկայ եղան Արցախի առաջին տիկին Անահիտ Սահակեան, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլեան, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսեան, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսեան, կրթութեան, գիտութեան եւ մարմնամարզութեան նախարար Նարինէ Աղաբալեան, Հարաւային Օսեթիոյ նախագահ Անաթոլի Փիլիլով, պետական պաշտօնեաներ, շարք մը երկիրներէ ժամանած հիւրեր, լրագրողներ եւ ֆութպոլաստներ:

Հանդիսաւոր բացումէն ետք տեղի ունեցաւ հրավառութիւն:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՆԳԼԻԱԿԱՆ ԼԻԿՈՐՓՈՒԼ ԴԱՐՁԱՒ «ՉԵՄՓԻԸՆԸ-ԼԻԿ»Ի ԱՆՈՅԵԱՆ


Շաբաթ օր իր աւարտին հասան Եւրոպայի «Չեմփիընզ-Լիկ»-ի 2018 - 2019 տարեշրջանի մրցումները, որոնց եզրափակիչ հանդիպումը տեղի ունեցաւ Սպանիոյ Աթլետիքո Մատրիտի «Վանթա Մերթրփոլիթանս» մարզադաշտին վրայ: Մրցումի կողմերն էին անգլիական գոյգ խումբերը՝ Լիվըրփուլը ու Թոթենհամը:



Հանդիպումը շատ հետաքրքրական սկիզբ ունեցաւ: Արդէն 2-րդ վայրկեանին, Կլոպի խաղողները տուգանային հարուածի մը շնորհիւ նշանակեցին առաջին կոլը՝ Մուհամմետ Սալահի հարուածով: Մրցումի մնացեալ ժամանակաշրջանին աստղ դարձաւ կարմիրներու պրագիլիք բերդապահ Ալիսոնը, որ կրցաւ դարպասը փրկել բազմաթիւ վտանգաւոր գնդակներէ: 87-րդ վայրկեանին պել-ճիքացի խաղող Օրիքին կրցաւ կրկնապատկել արդիւնքը եւ Լիվըրփուլը դարձնել Եւրոպայի ախոյեան: Աւելցնենք, որ ասիկա 6-րդ անգամն է, որ Լիվըրփուլ կը տիրանայ «Չեմփիընզ-Լիկ»-ի բաժակին:

ՉԵՍԻ ՊԱՐՈՒՄԻ ՄԵՋ ՏԻՐԱՑԱՒ «ԻՐՐՈՓԱ-ԼԻԿ»Ի ԲԱԾԱԿԻՆ

«Իւրոպա-Լիկ»-ի եզրափակիչ խաղին Լոնտոնի Չելսին 4-1 արդիւնքով շահնչախեց Արսենալը եւ տիրացաւ ՈՒԵՖԱ-ի բաժակին: Պարտի ողոմպիական մարզադաշտին վրայ տեղի ունեցած հանդիպումի առաջին կէսը




մնաց առանց կոլերու: Դադարէն ետք, Չելսիի խաղողներ՝ Օլիվըր ժիրուն, Փետրոս եւ Էտեն Ազարը յաջողեցան յաջորդաբար ցնցել Արսենալի դարպասը եւ շօշափելի առաւելութիւն ապահովել իրենց խումբին: Փոխով խաղող իվոփին կրցաւ իր նշանակած միակ կոլով նուագեցնել արդիւնքին տարբերութիւնը, բայց Էտեն

Ազար շուտով նշանակեց իր երկրորդ կոլը եւ հաշիւը դարձուց 4-1: Աւելցնենք, որ սոյն մրցումին Արսենալի կազմէն բացակայեցաւ Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարեան, քանի որ հանդիպումը Ատրպեյճանի մայրաքաղաքին՝ Պարտի մէջ տեղի ունեցաւ:

ՅՍՏԱԿԱՑԱՆ «ՉԵՄՓԻԸՆԸ ԼԻԿ»Ի ԽՄԲԱՅԻՆ ՓՈՒԼԻՆ 26 ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

Շաբաթ օր յստակացան 2019 - 2020 տարեշրջանին Եւրոպայի «Չեմփիընզ Լիկ»-ի մասնակից 26 խումբերը, որոնք եղան հետեւեալները. Անգլիա, Մանչեսթըր Սիթի, Լիվըրփուլ, Չելսի, Թոթենհամ: Սպանիա, Պարսելոնա, Աթլետիքո Մատրիտ, Ռեալ Մատրիտ, Վալենսիա: Իտալիա, ժուվենթոս, Նափոլի, Աթլանթա, Ինթըր: Գերմանիա, Պաւերիա, Պորուսիա Տորտմունթ, ՌԲ Լայպցիք, Պայըրն: Ֆրանսա, Փարիզ Սան ժերման, Լիլ, Լիոն: Ռուսիա, Չէնիթ, Լոքոմոթիւ: Փորթուկալ, Պենֆիլդ: Ուքրանիա, Շախտար: Պելճիքա, Զենկ: Թուրքիա, Կալաթասարայ: Աւստրիա, Չալցապուրկ:



ՀԱՆՐԱՎԵՏՈՒԹՅԱՆ...

Սկիզբ՝ էջ 1

Սրահի մուտքին, ՅՄԸՄ-ի փողերախումբը ազգային-հայրենասիրական երգերով դիմաւորեց հանդիսականները:

Հանդիսութիւնը բացուեցաւ Սուրբոյ ու Հայաստանի քայլերգներով, ապա ներկաները մէկ վայրկեան յոտնկայս յարգեցին անկախութեան ճանապարհին զոհուած հայ մարտիկներուն յիշատակը:

Հանդիսավարներ Վիգէն Չաղլասեան եւ Զրիստին Համմասեան յայտագիրի ընթացքին յարթական մեր պատմութեան ականատես երեւելի դէմքերու խօսքերէն մեջբերումներ կատարելով առաւել հպարտութիւն ներշնչեցին:



Հայերէն բացման խօսքով Ծերուն Բահուճեան ըսաւ, որ 100 տարի եւ ավելի անցած է փառապանծ այս յաղթանակէն, սակայն ամենակներն ու թիւերը չեն, որոնք



պատմութեան ինչեղութիւնն կուտան, այլ անոնց այժմեական անդրադարձը մեր ներկային: Ապա ան հաստատեց, որ սուրիահայութիւնը թէեւ կ'ապրի հայրենիքէն դուրս, սակայն անոր անբաժան մասնիկը ըլլալով միշտ կ'ապրի ու կը տագ-



նապի հայրենիքին անվտանգութեան եւ գոյատեւման հրամայականներով:

Արարեթէն բացման խօսքով Աննա Պարսամեան ըսաւ, որ դարերու ընթացքին հայ ժողովուրդը անսահման գոհողութիւններով, Օսմանեան Կայսրութեան վայրագութիւններուն դէմ դնելով մաքառեցաւ ու վերջապէս, 1918-ին, ազատ եւ անախ ապրելու իր երազը իրականացուց: Ապա դիտել տուաւ, որ սուրիահայութիւնը հպարտ ըլլալով նաեւ իր սուրիական ինքնութեամբ հաւատարիմ պիտի մնայ այս հողին, ժողովուրդին եւ վստահուիք նախագահին՝ միշտ նպաստելով երկրի վերելքին:

Հայաստանի Հանրապետութեան կերտման փուլերն ու պետականաշինութեան աշխատանքը, ինչպէս նաեւ քաղաքական գարգացումները ներկայացուցան տեսերիզի ցուցադրութեամբ՝ «Ռուսական Նահանջէն Դեպի Հայաստան», «Հայաս-

տանի Ա. Հանրապետութիւն», «Հիմնադիրներ» եւ «Վարչապետներ» խորագրերով:

Գեղարուեստական յայտագիրով Ծողեր Օհանեան-Բահիքեճեան Աննօ Պապաճանեանի «Էլէկիա»ն նուագեց (ղաշնամուր): Ապա հանդես եկաւ մենակատար Մարիա Չիչեան՝ իր թովիչ ձայնով յաջորդաբար մեկնաբանելով «Երգ Կամաւորի» եւ «Քանքարաւոր Ընկեր» երգերը:

Հանդիսութեան գեղարուեստական յայտագիրը շարունակուեցաւ Յ.Թումանեանի «Հայրենիքիս Հետ»



քերթուածով, գոր տպաւորիչ առողականութեամբ ասմունքեց Գեորգ Շահինեան:

Ապա ելոյթ ունեցաւ Համազգայինի «Չուարթնոց» երգչախումբը, գեղարուեստական դեկավարութեամբ Գայիանէ Սիմոնեան-Տերեանի,



ղաշնամուրի ընկերակցութեամբ Ռուզան Պարտումեանի, յաջորդաբար ներկայացնելով «Իմ Հայաստան», «Հողին Երգը», «Երեւան-Էրեւանի» եւ «Սարդարապատ» երգերը:

Երիտասարդներու ակներեւ ներկայութիւնը, - ձեռնարկին կազմակերպումով, գեղարուեստական յայտագիրին մատուցումով, բացման խօսքերով, Նոյնիսկ հանդիսականներ-



րու ջերմ ընդունելութեամբ, - կը խօսեր ազգային արժէքներու գիտակցութեան ու անոնց տէր կանգնելու նախանձախնդրութեան մասին:

Այս պանծալի տօնին առիթով խօսք առաւ ՀՀ Հայկազի Գլխաւոր Հիւպատոս Արմէն Սարգսեան: Ան շնորհաւորել է երկրակները ըսաւ. «Մայիսեան հրաշափառ յաղթանակներուն համար որեւէ նախադրեալ գոյութիւն չունէր, ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական եւ ո՛չ ալ աշխարհաքաղաքական: Բոլոր հաշուարկները կը խօսէին այն մասին, որ 1918-ին հայ ժողովուրդը պէտք էր փակէր իր բազմադարեան պատմութեան ամենավերջին էջը: Հայ ժողովուրդը, սակայն, հաւատաց իր առաքելութեան ու բազկի գօրութեան, հաւատաց եւ

սկսաւ կենաց մահու պատերազմ մղել, մարտնչիլ եւ յաղթել, արեան գնով մեզի փոխանցելով մեր կտոր մը հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետութիւնը: Ահա այս է հայ ժողովուրդի յաւերժութեան խորախորհուրդ պատգամը»:

Օրուան բանախօս, ՀՀԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեան անդրադարձաւ անկա-



խութեան խորհուրդին եւ քաղաքական ներկայ գարգացումներուն ու ըսաւ. «28 Մայիսը՝ մեր Նորագոյն պատմութեան ամենէն սուրհական էջը, արիւնով ու քրտիկներով գրուեցաւ: Անձեւ քառսէն վերածնաւ մեր պետականութիւնը, Հայաստանը վերստին մաս կազմեց համաշխարհային ընտանիքին եւ հանդիսացաւ յառաջադէմ ու ընկերային արդարութեան վրայ ամրօրէն խարսխուած երկիր՝ ամենէն դժուրակ պայմաններուն մէջ իսկ»:

Յակոբ Տէր Խաչատուրեան այնուհետեւ դիտել տուաւ, որ շուրջ երեսուն տարի առաջ, հոգեկան մեծ հըրճուանքով ազատ ու անկախ Հայաստանին փոխանցեցին սփիւռքեան



աքսորի տարիներուն սրբութեան նման մեր պահպանած պետականութեան ու անկախութեան խորհրդանիշները՝ եռագոյնը, օրհներգը, գինանշանը, ազգային գաղափարախօսութիւնը, բայց այդ հրճուանքը մերթ ընդ մերթ միախառնուեցաւ յուսախաբութեան հետ, երբ ՀՀ առաջին նախագահը քանդեց համահայկական համերաշխութիւնը եւ բաժանարար գիծեր ստեղծեց հայրենի ժողովուրդին շերտերուն եւ Հայաստանի ու Սփիւռքի միջեւ: Ապա յայտնեց, որ նմանօրինակ կացութիւն կ'ապրինք այսօր եւս, երբ հայրենիքի մէջ մեր ժողովուրդը սեւի ու ճերմակի բաժնելու ձգտումներ կը տեսնենք եւ երբեմն թոյն ու ատելութիւն կը տեղան հրապարակի վրայ փոխան սիրոյ եւ հանդուրժողականութեան: Վկայ՝ ՀՀԴ Բիւրոյի երկարամեայ ներկայացուցիչ ընկեր Հրանդ Մարգարեանի, իր որդւոյն եւ թոններուն հանդէպ ցուցաբերուած հակադաշնակցական անընդունելի մոլուցքը, որ պէտք էր դատապարտուէր իշխանութեան բարձրագոյն օղակներուն կողմէ, սակայն, ցարդ կը սպասենք դատապարտումը:

Բանախօսը եզրափակելով մի-


ասնականութեան կոչ ուղղեց մեր ժողովուրդին, շեշտելով որ պէտք է ազգովին արժեւորենք եւ ձեռքէ խոյս չտանք Հայաստանի եւ Արցախի համար պատմական այս մեծ պատեհութիւնը՝ անկախութիւնը: Պատրաստ ըլլանք գարգացնելու Հայաստանն ու Արցախը առանց գիշումներ կատարելու: Համախմբուինք մեր պետականութեան շուրջ ու դերերու

արդար բաշխումով, գիրար ամբողջացնելով, բոլորին ուժերուն մէկտեղումով պահպանենք ու զօրացնենք մեր պետականութիւնը, զօրացնենք Արցախը, Զաւախքը, Սփիւռքը՝ իրականացած տեսնելու մեր ազգային իղծերը:

(Բանախօսութիւնը ամբողջութեամբ տեսնել թերթիս ներկայ համարին 4-րդ էջին վրայ):

Ընթերցուեցաւ միութիւններու, ինչպէս նաեւ Ռամկավար Ազատական Կուսակցութեան եւ Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան շնորհաւորագրերը:

Աւարտին խօսք առաւ Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ներկայացուցիչ Հոգեշնորհ Հայր Յովակիմ Աբեղայ Բանճարճեան, որ լուսարձակի տակ առաւ հայկական օրացոյցին մէջ նշուած ազգային գլխաւոր տօները, ինչպէս 301-ին Զրիստոնէութեան պետական կրօնք իրաւունքը, 451-ին Աւարայրի ճակատամարտը եւ 28 Մայիս 1918-ին Հայաստանի Հանրապետութեան կերտումը՝ դիտել տալով, որ բոլորն ալ պայքարի դրսեւո-



րումներ են վասն Հայրենեաց եւ հաւատոյ: Ապա Հայր Յովակիմ նկատել տուաւ, որ Աստուածաշունչի էջերուն մէջ իսկ լուսարձակի տակ առնուած է ազատութեան գաղափարը, որովհետեւ ազատութիւնը մարդ արարածին շնորհուած Աստուածատուր պարգեւ է, եւ ոչ ոք իրաւունք ունի խլելու զայն մարդ արարածէն կամ ժողովուրդներէն: Այդ իսկ պատճառով ինչպէս հայ ազգը, այնպէս ալ այլ ազգեր ու ժողովուրդներ պայքարած են յանուն իրենց ազատութեան եւ անկախութեան: Հոգեշնորհ Տէր Յովակիմ այնուհետեւ կեդրոնացաւ երկու հիմնական գաղափարներու վրայ՝ Հայաստանի ներքին հզօրացման եւ մեր ժողովուրդի միասնակամութեան՝ ի Հայաստան, Արցախ եւ ի Սփիւռք աշխարհի:

Տօնակատարութիւնը փակուեցաւ Տէր Յովակիմ Աբեղայ Բանճարճեանի «Պահպանիչ» աղօթքով: